



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



14278

1868

37

U-55



2001

2010



# ՆՈՐ ՏԱՐԻ

ԵԿ


ՄՏԱՅՈՐԱԿԱՆ ՄՆՈՒՆԴ

ՏՀԱՅՑՈՑ



37

4-55




ՅՈՐ ՏԱՐԻ

ԵՒ

ՄՅԱԼԻՈՐԱԿԱՆ ՄՆՈՒՆԴ

ՏՆԱՅԹ



Ա. ԲԱՐՍԵՂ Գ. ԱՅԱԶՄԱՆՅԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԻՒՐՔԱՆԱՆ

— 1868 —

17/7




147  
34

# Զ Օ Ն

## ԱՌ ՀԱՅ ՄԱՆԿՏԻՆ

ՀՆՈՐԴԱԽՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ



### Սիրուն տղայ.

Կէս գիշերուան միջոցները երբ  
անցեալ տարին իր վերջին հրա-  
ժեշտը կուտայր մնացորդ վայր-  
կեաններու արագ արագ միմեանց  
յաջորդելովը՝ եւ գիշերուան խոր  
լոռթեան ժամերուն մէջ աքլորիկը  
սկսած էր անոր տխուր դամբա-  
նականը երգել, ահան նոր տարի  
մ'ալ ծնաւ. այս նորածին երա-  
խայն ծաղկեայ պսակներով զար-  
գարուած դարնան ժամանակի հո-  
վիաններու եւ դաշտերու ծաղկանց  
թագուհւոյն նմանութիւնը ունի.

Եւ ինքը թէ եւ դեռ վոքրիկ մանուկ մը , եւ իր քնքոյշ աչաց արտեւանունիքները բանալը գրեթէ հազիւ չորս հինգ ժամէ , բայց հազարամեայ ապրող մարդու մը չախելք ունի տիրապետելու եւ իշխելու , եւ իր մասաղ ձեռացը մէրիւրաւոր խաղալիքներ կան , ու անշուշտ իր տիրապետած աշխարհին բնակչացը զլխուն շատ խաղեր ունի խաղալիք . բացի ասի հիմակուընէ սկսած է խոժոռ նառածածքով մը իրարու հակասական բամաններ տալ , եւ անիրաւաց վիճակաբաշխութիւն մը ընել արարածոց դասուն վրայ խառնաշփոթ եղանակաւ . մէկուն կը հրամայէ կեր , արը եւ ուրախ լերութիշի մ'ալ սովամահ եղիր . մէկու մը հազուէ , կապուէ եւ շքեղ պալատներու մէջ մետաքսեն

բարձերու կրթնելով հանգստացիք,  
ուրիշի մ'ալ մերկ, բոկոտն եւ  
գլխարաց նստէ քու տանդ աւե-  
րակաց մոխրոց չեղջին վրայ. մէ-  
կու մը պարելով եւ խաղերով,  
ցնծութեամբ եւ հրճուանօք քու-  
բոլոր սիրելեացդ հետ մէկտեղ ան-  
ցնուր այս տարիոդ, ուրիշի մ'ալ ե-  
լիք տարագիք եղիք հայրենիքէդ,  
տրտմութեամբ եւ ցաւօք անցնուր  
օրերդ, զնա, դրկէ սիրելոյդ  
մամուապատ շիրիմը, ողբայ եւ կո-  
ծէ անոր վաղամեռիկ կենդանու-  
թեանը վրայ, եւ զու ալ քիչ մը  
ետքը սեւ հողերով ծածկուէ. մէ-  
կու մը տիրացիք մեծամեծ իշխա-  
նութիւններու, փառաց եւ պատ-  
ռոյ, ուրիշի մ'ալ բանտերու մը-  
ջնին խորշերուն մէջ շղթայակապ  
դերի կեցիք եւ մահուան դատակ-  
նիքը ընդունէ. վերջապէս այս նոր


տարին իրեն հաճոյիցը համեմա-  
եւ իր շրջանին տեւողութեան քա-  
նոնովը բիւրաւոր եղանակներով  
վիճակաբաշխութիւններ կընէ ո.  
մանց աղէկ եւ ոմանց գէշ :

Գըեթէ մարդոցմէ ամեն մէկը  
աղէկ վիճակի մը տիրանալու կը  
բաղձայ . բայց ամեն մարդ աղէկ  
վիճակ մը ձեռք բերելու կարող չէ  
ասոր պատճառները շատ են , որք  
կը զրկեն մարդս աղէկ վիճակի մը  
տիրանալէ . եւ այս պատճառներէն  
շատերը կրնան մանկութեան հա-  
սակին մէջ ջնջուիլ եւ տղուն գե-  
ղեցիկ աղաղայ մը պատրաստել . եւ  
այս պատճառներէն գլխաւորներ  
են անկրթութիւն եւ տղիտութիւն  
որ մարդս իսպառ անասնային վի-  
ճակի մը կենթարկեն եւ ամեն տե-  
սակ նողկալի թշուառութեան  
հարուածներովը կը տագնապեն

Աւզելով ձեզի այսպիսի թշուա-  
սցուցիչ պատճառներէ հեռա-  
ցնել եւ ձեր մանկական մտացը  
փոքրիկ մնունդ մը մատակարարել  
եւ կարելի եղածին չափ ձեր ա-  
պագայն բարւոքելու ջանալ, ձեռք  
զարկինք Նոր տարի անունով այս  
փոքրիկ գրքոյկը գրել, եւ այս Նոր  
տարւոյն սկզբան ալ այս Նոր տա-  
րին ձեզ պարզեւել, որ ձեր երախ-  
տագիտութիւնը պսակել է՝ քան  
թէ ձեր նուիրանաց փոխարէն մը  
տալ է. աւելի գոհ պիտի ըլլամես  
ըեղմէ աղնիւ տղայ՝ քան թէ քու  
յերած նուերէդ, երբ կարդալով  
այս Նոր տարին՝ պարտաւորես  
ըու անձդ սիրել ասկէ ետքը կըր-  
թութիւնը եւ գիտութիւնը եւ ջա-  
սաս կրթեալ եւ գիտուն ըլլալու։  
Կարելի եղածին չափ պիտի աշ-  
խատիմ խօսիլ ինչ որ արժան է եւ

ինչ որ կարենամ, յիրաւի թէ եւիմ  
միտքո տկար է . այլ ձեր յառա-  
ջադիմութեանը համար ունեցած  
եռանդս անզուսպ . . . :

Երանի պիտի տամ ինծի , եթէ  
առանկ փոքրիկ առթով մը բաւա-  
կան համարիք շահաւէտ եւ հա-  
ճոյական ծառայութիւն մը իմ կող-  
մանէս ձեզ մատուցած ըլլալ , եւ  
աղգային շարժման եւ յառաջա-  
դիմութեան գէթ մէկ մատի մը  
չափ ոյժ եւ զօրութիւն տուած  
սեպուէր . որով եւ կրկին պար-  
տաւորուած պիտի դտնամ զիս  
ուրիշ առթով մը աւելի կատարե-  
լագոյն գործի մը ձեռք զարնել  
յօդուած ձեր :





## ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿ

### ՀԱՅՈՒ ՄԸ

ՎԵՐՁԻՆ ԹՇՈՒԱՌ ՀԱՌԱՋԱՆՔԸ



Ո՞հ, ազատութեան չկայ Ճոյս,  
այաստանի քաղցր արեւէն զուրկ հիքոյս,  
եւս կապրիմ, այլ սոսկ շնչեմ իւրովի,  
Սիրոտ եռանդ և հոգի  
Ամեն շնջիս կսպառի:

Բացուէ՛, պատառէ՛ ցուրտ շիրիմ,  
Որ մի միայն ինձ մնացեր դու բաժին,  
Ալքեղ հանդչի իմցաւակոծ խեռ մարմին  
Հոգիս երթայ իշԱղին  
Յաւերս անցնին վշտաղին:


Թշուառ Հայ մը եմ ես ո՛վ Տէր,  
Կուտամ հոգիս քեղ ինուէր:



# ՆՈՐ ՏԱՐԻ

ԵՒ

ՄՏՍԿՈՐԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ ՏՂԱՅՈՑ



ՍԻՐՈՒՆ ՏՂԱՇ

Տես դու, սրացաւ, գնաց ժամանակին մէկ ահազին շրջանն ալ. շրջան մը՝ որ արագ արագ բոլորեւով իր կեղրոնը եւ շառաւիզը անտեսանելի կդործէ. շրջան մը՝ որ մեզմով եւ մեզի հետ կհոլովի եւ տարուէ տարի յաւիտենականութեան անհուն հորիզոնին վրայ անկախտելի կէտ մը գծելով կանցնի երթայ. շրջան մը՝ որ իր դրութեաւը համեմատ շուտ շուտ իր փառուսոր ճեպելով տարիներու եւ

գարերու ամբողջութիւններ յա-  
ռաջ կը երէ, յորում ապիկար մահ-  
կանացուին սերունդը իր դժբաղդ  
ճակատագրէն մատնուած ինքնին  
կերթայ կղլի աշխարհակուլ վի  
մը մէջ իր ծնած վայրկեանէն մահ-  
ուան գերութեան դրումը իր տխուր  
ճակտին վրայ կրելով, եւ իր կենաց  
լոյսը ժամանակին թոռոցիկ թեւե-  
րուն վրայ յանձնած, ահա շուտով  
մը կրացուի իր դէմը մահու եւ յա-  
ւիտենականութեան դռները, եւ իր  
կեանքը երազի մը պէս կանցնի  
կերթայ :

Աչքդ բաց եւ դողէ, եւ ահա ան-  
ցաւ այն, ահա նոր տարի մ'ալ հա-  
սաւ, ինչպէս այսօր ալ կենդանա-  
կան աշխարհիս հորիզոնին վրայ նոր  
օր մ'ալ ծաղեցաւ. զնոց, մեկնե-  
ցաւ 1867 րդ տարին ալ անցնլոյն  
վիճ գլուրիլ՝ բիւրաւոր մարդկանց

կենաց լոյսը իր հետը բարձած , գը-  
նաց , որ այլ եւս չունի դառնալ ,  
եւ իր տեղը յաջորդեց 1868ը :


Ժամանակին իր ունեցած յաջոր-  
դական վայրկենից մշտնջենաւորա-  
կան հոսումը , յիրաւի թէեւ խիստ  
սրբնիթաց եւ անտեւ , բայց ոչ ա-  
ռանց նշտնակութեան կթողու իր  
ամեն մէկ մանրերորդները՝ տիեզե-  
րիս անսահման տարածութեան մէջ  
անթիւ շարժումներ յառաջ բերե-  
լով , եւ մշտնջենաւոր յաւիտենա-  
կանութեան քով հազիւ թէ արա-  
գախոյս վայրկենի մը չափ արժէք  
եւ տեւողութիւն ունեցող ապիկար  
մահկանացուաց կեանքին հարուած  
մը եւս տալէն եւ զայն սակաւ ինչ  
եւս տաշելէն վերջը , կառնու եւ կը  
առնայ իր սրաթոիչ թեւերուն  
րայ մարդկային ազգին սդոյ եւ  
որտոմութեան , վշտերու եւ ցաւե-

րու, ուրախութեան, հրճուանաց  
եւ ցնծութեան յիշատակը, եւ կը  
սլանայ տիսուր նոճիներով եւ բա-  
ղեղներով պատեալ վաղեմի նոեմ  
վայր մը, եւ հոն քայքայեալ աւե-  
րակաց մոխրոց չեղջին վրայ կկուտէ  
իր բեռը եւ ինքը կանցնի կերթայ-  
զորս մեք Անցեալ կանուանենք:

Յիրաւի գրեթէ այս նոր տարւոյս  
սկզբանը հետ ամեն սրտեր ալ նո-  
րոգուելու վրայ են, ընդհանուրական  
սէր մը, հրճուանք մը, փաղաքու-  
ծիծաղ մը եւ խնդութիւն մը երկ-  
րագնդիս բոլորը շրջապատած ու-  
նի, եւ ուկեղոյն արվուոյն շքեղ ձա-  
ռադայթներուն հետ մարդկանց  
սրտից խորերուն մէջ կը թափանցէ  
եւ տարօրինակ աղդեցութեամբ մէ-  
կ խնդութիւն եւ ի բերկրանս կը  
գրաւէ մարդկանց մտքերը եւ սր-  
տերը, եւ այս սքանչելի աղդեցու-

թենէն ինքնին կը ցնցուին արքունի  
չքեղ պալատները եւ զահաւանդ-  
ները, ինչպէս նաև գեղջկականին  
եւ ռամկին խարխուլ հիւղերը,

Ամեն մարդ այսօր սրտի ուրա-  
խութեամբ մը կը շնորհաւորեն մէկ  
մէկու, եւ քաղցր ժպիտով մը մէկ  
զմէկու ձեռք սեղմելով միմնանց  
երջանիկ օրեր, յաջողութիւն եւ  
ամեն կերպ անդորրութիւն եւ բա-  
րերաստութիւն կմաղթեն, Կենաց  
եւ ալեաց խարխուլ դաւազանին  
ըստ յենով սպիտակափայլ ալեւորը  
լրերկրի այսօր, այս նոր տարւոյս  
կզրան ալ իր արժանաւորիլը տես-  
ալով։ Հայրերը եւ մայրերը կհըր-  
հուին, եւ նորանոր յաջողուածոց  
բարեաց ինդրուածքներ նա-  
սախնամող Արարչին սրբանուէր  
ահոյիցը ներքեւ կհեղուն եւ կրկին  
արերանական օրհնութեանց հետ



Ովոաննա կեկարդան Ամենակալ Տի-  
րոջը՝ Խրենց զաւակաց հասակը քա-  
ջառողջութեամբ նոր շրջան մը եւ  
առած ըլլալուն համար . Եթ հայրենի  
երկրէն աքսորուած տարագիր թը-  
ուառը , եւ բանտերու մթին խոր-  
շերուն մէջ շղթայակապ գերին եւ  
յանցաւորը կը ցնծայ 1868 ին դա-  
լուստը իր աքսորանաց գերութեան  
եւ բանտարկութեան ժամանակը  
համառօտելուն պատճառաւ : Վեր-  
ջապէս բոլոր բնութիւնը՝ գողցին  
թէ խաղու եւ զուարձութեան եւ  
բերկրանաց մէջ կը տեսնանք այսօր  
Բայց չէ չխափուինք , այս խըն-  
դութիւնը եւ հրձուանքը անտեւ-  
վաղանցուկ եւ արտաքին երեւոյթ  
մ'է , որ ոսկեգոյն արփոյն երե-  
կոյեան վերջին ճառագայթներուն  
հետ ունին յաշխարհէս անհետա-  
նալ : Ցնորք պատրանք մ'է այս :

Սրտերը վրդովող տխուր հեծեն-  
ձանաց եւ տրտմութեան ձայն մը,  
որտաճմիկ հառաջանաց աղաղակ  
մը կլսուի արարածոյ այս հրծուա-  
նաց մէջ տեղէն . ձայն մը՝ որ քա-  
ռասիրտ եւ անզզայ անձանց սըր-  
տերն անդամ ի գութ եւ ի կարեկ-  
ցութիւն կշարժէ յիւր վրայ . . .

Որբ եւ այրի մնացած ցաւալի մօր  
մը հառաջանաց աղեկէզ ձայներն են,  
որ աւերակ աշխարհի մը մոխրոց  
եղջին վրայ նստած եւ զլուխը ար-  
քունի պալատան սեան մը անկեան  
վրայ դրած իր քնքոյչ աչքերէն  
քառն արտասուաց անչափ կաթիլ-  
ուեր թափելով մերթ առ մերթ ուժ-  
ոյն եւ մորմոքեցուցիչ ձայներով  
աղաղակ կրառնայ, կողքայ իր վա-  
ղեմի փառաց կորուսոր, կողքայ  
իր շքեղապահնծ արքունի թագը  
և գաւաղանը. կողքայ իր վտա-

բանդի թշուառ զաւակները, եւ իր  
բոլորը շրջապատող ամայի վայրերն  
ալ ահոելի դղրդմամբ մը իր տխուր  
ձայնին հետ ներդաշնակ արձա-  
գանք մը կուտան և Ո՞ւր էք տարա-  
գիր որդեակք իմ Հայկաղունք . . . .

Մեր հայրենեաց սիրոյ եւ միու-  
թեան անմահ հոգին է այն, որ նոյ-  
եան դարէն ի վեր Այրարատայ  
երկնաճեմ դազաթանը վրայ տի-  
րապետած դթառատ հայեցուածք  
մը կծուէ իր վտարանդի թշուառ  
զաւակացը վրայ, եւ արտասուաց  
այնչափ կաթիլներով Հայրենի փա-  
ռաց նախնի անմահ յիշատակները  
ողողելէն յետոյ կաղաղակէ և Տա-  
րագիր որդեակք իմ. եկէք՝ սրբե-  
ցէք ձեր մօրը արտասուքները՝  
եկէք՝ ձեր մօրն այցելութեան,  
եկէք՝ ցաւակից դռնուեցէք իմ  
վշտերուս. ճանչցէք վիճակնիդ . . .

Եւ փոխանակ ժամանակին շրջանը  
ունախմբելու, նայեցէք՝ որ դարեւ-  
ու եւ տարիներու շրջանը խօս-  
քով չպսակէք, այլ գործքով . . .  
գիտցէք՝ որ Զեր դառն ճակատա-  
գիրը աւելի ուժզին կերպով Զեր  
ճակտին վրայ պիտի ծանրանայ,  
եթէ յանուն Աղդային բարօրու-  
թեան եւ յառաջադիմոթեան չըն-  
դունիք այս երկու նշանաբանը  
ԿՐԹՈՒԹԻՒՆ եւ ԳԻՏՈՒԹԻՒՆ . . . Ֆ :

Թէպէտ տիսուր ձայն մը, տըխ-  
ոսպին աղաղակ մը, թէպէտ վըշ-  
տակիր մօր մը սրտատոչոր հառա-  
նաց ցաւալի արձագանք մը, սա-  
լայն իր տիսուր ներդաշնակութեան  
մէջ, ուրախութեան եւ ցնծու-  
թեան աւետիս մը եւս կպարունա-  
կէ, որ անտեղի չէ զգայուն սըր-  
տերու առջեւ, Փրկութեան եւ ա-  
պատութեան ձայն մ'է այս, վըշ-

տակիր մօր մը իր յուսահատ որդ  
ւոյն մատուցանելիք հեշտին եւ  
փրկաւէտ խրառը եւ իր մայրական  
գորովանաց վերջին սիրոյ կտակի  
է, իբր դարման իր վաղեմի վի-  
րացը . . .

Սիրուն տղիկ, եկած հասած է  
այն ժամանակը՝ որ առ հասարակ  
ամենքս ալ այս ձայնին հետեւե-  
լու, այս ձայնը պաշտելու անհը-  
րաժեշտ սրբաւորութիւնը ու-  
նինք. գնոց խաւարը, ժամէ արդ  
ոթափելու բազմագարեան թմրու-  
թենէ մը. մենք տամնըիններորդ  
դարու աշխարհիս բնակիչներէն  
ենք, տամնըիններորդ դարը կըր-  
թութեան, լուսաւորութեան եւ  
յառաջադիմութեան դար կ'անուա-  
նի, խաւարը մնալու եւ ապրելու  
ժամանակը անցած է, եւ խաւա-  
րին մէջ գործելու անյայտ եւ ան-

անս մնալու յուսով եօթը կարգ  
ոեւաթոյր վայրագոյրներու եւ քօ-  
յերու տակ ծածկուողներն անդամ  
պիտի երեւան գտնի, եւ լոյսը պիտի  
խայտառակէ անոնց գործքերը:

Արդէն գրեթէ բոլոր մեծամեծ  
ոէրութեանց եւ լուսաւորեալ ազ-  
գաց թաղակալ գլուխներու եւ իշ-  
խանազուններու ամեն ճիզը եւ աշ-  
խատութիւնը մի միայն իրենց հա-  
սարակութիւնը կրթել, դաստիա-  
րակել եւ մտքերնին գիտութեամբ  
դարդացնելն է, եւ որ գովելին է՝  
ուրինուն հմտութեամբ մը դեռ իրենց  
հասարակութենէն աստ եւ անդ ըս-  
տորին եւ խեղճ վիճակի մը մէջ մը-  
նացած անդէտ եւ ռամիկ մասին ալ  
ու իս դիւրակեցութեան, աղատ եւ  
հանգիստ ապրելու միջոց մը ցոյց  
ուալէն ետքը կուկուին անոնց սրտերը  
դրաւել, եւ կջանան այնուհետեւ

սիրելի ընել տալ անոնց կրթութիւնը եւ գիտոթիւնը, եւ որով միայն պիտի յաջողին բարոյապէս եւ նիւթապէս յառաջացնելու միջոցները ձեռք բերել, եւ քիչ ժամանակէն այն անկիրթ, անգէտ եւ ուսմիկ ժողովուրդն ալ իրենց աստիճանին հաւասարցնել, եւ մարդկային ազգին բարեկամութեան եւ բարերարութեան անունը արժանապէս իրենց անձին վրայ սեփականել:

Այս ընթացքը կրնայ խիստ արդիւնաւոր հետեւութիւններ ունենալ, եւ այս ամենուն ալ յայտնի բան մ'է, որ մարդս բարոյական հարկաւորութենէ յառաջ քնականի մեծ կարեւորութիւն մը կզղայ, առանց որոց զրեթէ մարդս բարոյականի զգացողութիւն եւ իր մտքին մէջ անոր տրամադրութիւն

անգամ չկրնար ունենալ, խոյլ .  
ոյք եւ համբ կշարժի այն մասին :  
Մարդ մը երբ անօթի, մերկ եւ  
ամպտառատուն ձորձերով, ան-  
զասապար եւ հաղարումէկ տեսակ  
լրկումներով, վիշտերով եւ ցա-  
երով ծանրաբեռնեալ տառապե-  
լու ըլլայ, բնականաբար իր ընկե-  
րութեան մէջ ապրելու ստիպուած  
ըլլալը կմոռնայ, կրթութեան եւ  
գիտութեան եւ ուրիշ մարդկու-  
թեան վայելուչ եւ հարկաւոր  
եղած պարտաւորութեանց ինչ  
ըլլալը չզիտեր, եւ ոչ ըստ այնմ  
վարուելու եւ ապրելու միջոցները  
կը խորհի, իր մտքին տիրապետով  
առօրեայ գաղափարները, զբաղ-  
մունքը, ջանքը եւ բոլոր աշխա-  
ռութեանց նպատակը իր բնական  
արեւորութիւնները լեցնելն է, որ  
ուտէ եւ ապրի, Բայց եւ այնպէս

ասիկայ լոկ անասնային կեն  
դրութիւն մ'է, եւ այս դրու-  
թեամբ ապրող մարդկանց համար  
եթէ ներելի է ըսել մեզի՝ մարդ  
քառին նախատինք եւ երկրագնդին  
վրայ անարժան բեռ մը եղած եւ  
ծանրացած են, Պէտք է դիսնանք  
որ մարդս իր ասուն ըլլալովը չ  
կրնար իսպառ անասուններէն տար-  
բերիլ. Քանի որ ինչպէս մարդս  
նոյնպէս անասուններն ալ ամեն  
նիւթական եւ զգայութեան վե-  
րաբերեալ վայելումները ունին  
Արդ եթէ մենք ալ մի միայն նիւ-  
թականը մտածելով եւ հոգալու  
ապրելու ըլլանք, ինչ առըբերու-  
թիւն կրնանք ունենալ անասուն-  
ներէն - եւ ոչ ինչ. Եւ եթէ կոյրօ-  
րէն ծառայելու եւ հետեւելու ըլ-  
լանք այս սկզբանը գեռ եւս շա-  
ռւ շատ կը մոլորինք . . . ,

Մարդս այս աշխարհիս երեսը  
ուրիշ բարձրագոյն կոչում մ'ալ  
նի,

Մաքուր եւ անտրատ բարոյա-  
անի վրայ կրթնցած Կրթութիւն,  
որ մարդուս ներքին եւ արտաքին  
արժումները կուղղէ վայելուչ եւ  
ամեստ շարժիլ, եւ ասոր ետեւէն  
զահուած է ողիղ սկզբանց վրայ  
իմնուած գիտութեանց շարք մը,  
որ տղայ մը իր մանկութեան մա-  
տադ հասակին մէջ կը պարտաւորի  
ետեւիլ անոնց եւ կարելի եղա-  
ծին չափ ձեռք բերել, որոնցմով  
իր մտքին դաղափարները յըս-  
ակել, սկարզել եւ ճշգրտել եւ  
իտքը յաղեցնել, տալով անոր  
Ստաւորական սնունդը Դիտութիւ-  
նը, որուն սկզբունքները գրեթէ  
կէս մը բարոյականի եւ կէս մ'ալ  
ընականի վրայ հաստատուած է:

Ասոնցմով միայն պիտի կարենա  
մարդս բարձրանալ այն անհար-  
թութենէ եւ յԱրարչէն շնորհուած  
մարդկային ազգին ամեն սեփա-  
կանեալ բարիքները եւ ձիրքերը  
իրաւամբ եւ արժանապէս վայելել:

Այս է մարդուս իր կոչմանը հա-  
մեմատ վարուիր եւ ապրիլ:

Ասկէ անմիջապէս կրնանք մա-  
կարերել՝ թէ կրթութեան եւ զի-  
տութեան տարակայութենէ որչափ  
աղետալի հետեւանքներ կրնան յա-  
ռաջ գալ, եւ թէ անոնց ներկայու-  
թիւնը որչափ բարիքները կրնան  
մատակարարել մարդկային ազգին:

Չեմ կառկածիր երբէք՝ եղբայր  
թէ դուք այսպիսի հետեւութիւն  
մը ընելուս վրայ տարակուսիք, ան-  
շուշտ կյիշէք, որ այս առաջին ան-  
դամ չէ՝ այսպիսի խողիր մը մեր  
մտքերը կյուղէ եւ կհարկադրէ

զմեղ խորին քննութեան ներքեւ  
ձգել զայն . արդէն ամբողջ տաս-  
նըմէկ ամիս է , որ այս պաշտօնիս  
կոչուելէս ի վեր՝ մեր ամենօրեայ  
դասախոսութեանց ժամերուն մէջ  
հազարումէկ անգամ կրթութեան  
եւ գիտութեան Զեր մանկական  
տիոցը եւ Զեր ապագայ կենաց  
լրայ ինչ աղղեցութիւններ , ինչ  
նորհքներ եւ ինչ օգուտներ մատա-  
րարներ ընդարձակօրէն խօսած  
եմ , եւ այսօր դարձեալ կխօսիմ ,  
ու ալիտի խօսիմ մինչեւ որ կրթու-  
թեան եւ գիտութեան դադավար-  
երով տոգորուին ձեր միտքերը ,  
ու դուք անձամբ յօժարիք սիրել  
անոնք , եւ համոզուիք աղէկ կեր-  
ում թէ մարդս պէտք է կրթուի  
գիտութեամբ իր միտքը լու-  
սուորէ :

Աւստի խօսքերնիս շարունակե-

լով, հարցնենք նախ՝ թէ ի՞նչ  
կրթութիւնը՝ – սկսած պատասխա-  
նենք. կրթութիւն կկոչուի այ-  
լնամքը՝ որ մարդ մը իր մտնկո-  
թեան հասակին մէջ ուրիշներէ  
կընդունի իր էութիւնը պահել  
եւ բարզաւաճելու, եւ մարդու  
վայելուչ եւ արժանաւոր վարքը  
աշխարհիս մէջ կենցաղավարել  
համար։ Ուրիշներէն ըսելով սկս-  
իմանանք տղայի մը իր ծնողը  
ազգականները, պաշտպանը,  
ուցիչը, իր քնակած քաղաք  
ազգը. ուսկից կը հետեւցնեմք թ-  
այն տղիկը անկրթութեան անքո-  
նելի ճիրաններուն զոհ կրւայ, ե-  
շնտանիքի, ազգակցի, ուսուցի-  
այլն խնամքներէ զուրկ ըլլայ։  
Իրը թէ աշխարհ ծնած վայրկեան  
ի վեր երեսի վրայ մնացած, մա-  
զու երես բնաւ չտեսած, ի՞նք

մնանէք եւ վայրենի մարդու մը  
կատարելութեան հասակը առնուր  
անկիրթ եւ առանց խնամքի մեծ-  
նալով. բայց մեր այս խօսքերը  
մտքի պարզ ենթադրութիւն մ'է,  
որովհետեւ բնութեան օրէնքէն  
գուրս հրաշք մը կը համարուի, որ  
մարդ ծնանի եւ ծնողը չունենայ,  
վայրենիներ անդամ հայր եւ մայր  
ունին եւ անսուց կրթութեան խը-  
նամօքը կը մեծնան եւ կատարելու-  
թեան հասակ կ'առնուն, թէ եւ  
խիստ խեղճ կրթութեամբ մը :

Ըսդ հանրապէս խօսելով երկու  
տեսակ կրթութիւն կը նշմարեմ:  
Առաջինը՝ որ սովորութիւնները եւ  
աւանդութիւնները ձղած են, զորս  
մարդ աւանդութեամբ կընդունի  
ան թէ սկզբունքով եւ զրո-  
ւեամբ, որովհետեւ այս կերպ կըր-  
դութիւնը զրեթէ շատերուն առ-

ջեւ բնականի կերպարանք մը ա-  
ռած է, եւ այն շատերն ալ առջ  
բերանը կստիպուին նոյնով վար-  
ուիլ, Երկրորդ գիտութեանց մշ-  
կութենէ յառաջ բղխածը՝ որուն  
մէկ ծայրը բարոյականի վրայ կը-  
թընցած է, զոր մարդս դրութեամբ  
եւ հետեւութեամբ միայն կրնա-  
ստանալ. Եւ այս երկրորդը օր ըստ  
օրէ գիտութեան շնորհիւը յառա-  
երթալու եւ ծաղկելու վրայ է  
եւ որուն կ'օժանդակեն բոլոր լու-  
սաւորեալ ազգաց հասարակու-  
թիւնը, որպէս զի գիտութեամբ ե-  
ղած կրթութիւնը տիեզերական-  
ծաւալ մը ընդունի, եւ մարդի  
կրթութեան շնորհիւը ազատ ե-  
հանդիստ կեանք մը վարեն:

Առաջինը ինչպէս վերը ըսինք  
մարդս իր ընտանիքէն, ազգակցէ  
եւ քաղաքէն կընդունի, առան-

զգալու թէ բնչպէս կներկործէ իր վրայ, եւ մարդուս այս աւանդութեամբ ստացած կրթութիւնը՝ զրեթէ բոլորովին գործնական է :

Նոր սերունդը որդւոց յորդի յառաջ կանցնի, կաճի, կմեծնայ եւ կրազմանայ՝ բնականօրէն իր նախորդին աղդեցութեան տակ, եւ ուղղակի կ'առնու անկէ, լեզու, օրէնքներ, կարծիքներ եւ սովորութիւններ։ Եւ մարդուս Հայրը եւ Մայրը կը սորվեցնէ իր որդւոյն այնչափ բան որչափ որ ինքը սորված է իր նախորդէն, եւ իր ժառանգն ալ ժամանակ մը կոյրօրէն հետեւելու դատապարտուած է :

Հետեւելու կամ նմանելու բնական այս միտումը մարդուս զարդացման հիմն է, որ մարդ առաջի անդամ քիչ կամ շատ, գէշ կամ աղէկ կրթութիւն մը կառնու,

եւ հարկաւ հետեւիլ կամ նմանի  
չըլլար առանց քիչ մը լաւցնելու  
իր ընդունած աւանդութիւնները  
բայց եւ այնպէս զրեթէ ակամայ  
կժառանգէ իր ծնած տեղին սովորութիւնները եւ աւանդութիւնները՝ մինչեւ որ միտքը զարգանայ  
եւ դատողութիւնը զօրանայ, թէ-  
պէտ եւ շատերն ալ առաջնով մի-  
այն զոհ ըլլալով կը սիրեն մնայ-  
նայնութեան մէջ ինչ որ իրենց  
նախնիքներէն առւանդուած է, և  
ինչ որ իրենց նախորդէն սորվեցան  
եւ դուցէ անկէ աւելին ալ վատթա-  
րութիւն մը համարին. ինչպէս Արա-  
բացւոց մէկ ցեղը պատառաքաղու-  
կերակուր ուտելը եւ դանակով հայ-  
կորելը մեղք համարած են, եւ շա-  
յաստանի մէջ տեղ տեղ՝ արք իրենց  
կանայքը հետերնին սեղանակից ը-  
նելը, եւ անոնց հետ նստիլ խօսի-

անդամ մարդկութեան պատռոյն  
նախատինք կը սեպեն եւ վատու-  
թիւն. եւ ատեն մը Պարսիկներն ալ  
ծովով ճանապարհորդելը մեզք կհա-  
մարէին . մինչեւ պատերազմերու  
շարժումը զիրենք ստիպեց ծովուն  
երեսը հազարաւոր նաւեր ունե-  
նալ. ասոնք ամենքն ալ նախապա-  
շարեալ մտքերու եւ անկիրթ բա-  
րուց արդիւնքներ են, որ բնու-  
թիւնը կանբանացընեն :

Անոր համար հասարակօրէն այս  
տեսակ կրթութեան միտք չղըր-  
ուիր, բայց իր դանդաղ եւ ծանր  
ազդեցութիւնը անուրանալի է հե-  
տաքննին մտաց առջեւ. թէ պէտ  
այս տեսակ կրթութեամբ ալ կըր-  
այ մարդս ապրիլ եւ աշխարհիս  
ըեսը ընկերական կենցաղավա-  
ռութեամբ կեանք մը անցնել . սա-  
այն շատ քիչ անդամ կընայ դար-

գանալ, ինչպէս շատերէն վկայուած եւ հաստատուած է, որովհետեւ եթէ միտյն ասով մնայ միտքը հաղիւ թէ դոյն ուրեք պիտի կարողանայ արդիւնաւորել իր ընդունածը, ուստի եւ այս տեսակը կրթութեամբ վարւողները կկանգնին կը մնան, ուր որ էին առաջ, եւ իրենց ճգունքը եւ աշխատութիւնը զիւտերով չպսակուիր, եւ շատ անգամ մարդկութեան քով այլակերպ հրէշներ եւ նիզրաններ կը ձեւանան, եւ իրենց սերունդն ալ եթէ ի նոյնս յարատեւէ՝ կրնայ դեռ եւս յեղափոխիւն եւ իսպառ վայրենի եւ անկիրի վիճակի մը ենթարկուիլ:

Կրթութեան վրայ մինչեւ հիմնաօսածներս օրինակաւ մը եւս հատատելու եւ ապացուցանելու համար, երեք հաւասարահասակ

ուսում եւ տգէտ պատանիներ մէջ  
ըերենք, որոց միոյն բնակատեղին  
ըլլայ Եւրոպիոյ կողմերը, միոյն  
Ասիոյ եւ միւսին Եթովպիոյ աւա-  
զուտ խորշերը։ Երեքն ալ իրարմէ-  
մեծ տարբերութիւն մը կներկայա-  
ցընեն, որպէս 8 առ 16 եւ առ 64  
տարբերութեամբ։ պատճառ, որով-  
հետեւ ընտանիքնին, ազգերնին,  
բնակած տեղերնին եւ քաղաքնին,  
սովորութիւննին եւ աւանդու-  
թիւններնին, զորս բնականօրէն  
կառնուն, հաւասարութիւն չու-  
նին, ուսկից եւ բնականաբար կը  
ծագի այս մեծ անհամաձայնու-  
թիւնը, եւ թէպէտ երեքն ալ մարդ-  
կային ազգը ամբողջացնող էակներ  
եւ մարդ անունը կը կրեն, բայց  
անսական աշխարհին մէջ մտքի  
նողունակութեան, գաղափարնե-  
րու եւ զգացման մասին տարբեր

Էակներ կը ձեւանան՝ ահազին պակաս նշաններով։

Եւրոպական պատանին իր հոգւոյ կարողութիւններուն մէջ աւելի սթափ, միտքը սուր եւ հանձարեղ, ստացած եւ ստանալիք գաղափարները իր մտքին առջեւը որոշ եւ պարզ, սիրտը աշխատժով լի, վառվառուն, զուարթերես եւ գործունեայ, իրեն առաջնորդ ունի իր ծնողացը, ազգակցւոյն եւ քաղաքակցւոյն ազատ կացութիւնը եւ նոցա մարդասէր եւ քաղաքակիրթ բնաւորութիւնը։

Լայն ու ընդարձակ տեսիլներով եւ սքանչելի առարկայններով եւ զիւտերով իր միտքը յափշտակած ունի, օր ըստ օրէ հետազոտութիւնը կաւելնայ. աշխարհս իր կերպարանքը, եւ բնութիւնը իր գաղանիքը կըսկսի մերկանալ անոր

Դէմը : Նա՞ այն հասակին մէջ ան-  
դամ ազատ կացութիւն մը կժաւ-  
ռանգէ , ազատ է ընդունիլ կամ  
մերժել ուրիշի մը սկզբունքը եւ ա-  
ռանգութիւնները , եւ անզգայաբար  
իր ելեքտրիկ մեքենայ մը դլուխ  
ծռելու , շողոքորթելու հարկը եւ  
բռնութիւնը իր վրայ չզգար . . . :

Նա՝ երկնից նախախնամող յաւի-  
տենական Բարձրելոյն մարդկային  
սեռին պարզեւած առանձնաշնոր-  
հութիւնները եւ որ մեծն է՝ անձ-  
նիշխանական կարողութիւնը բար-  
ոք դրութեան մը մէջ սեղմուած  
ըստ օր/նի մարդկութեան կվայե-  
է եւ ոչ թէ կվայվայէ ծանր եւ  
դոսող ձեռաց տակ , եւ ոչ աւ իր  
անձին անէծք կկարդայ . . . :

Նա՝ իր կենդանական շունջը ա-  
զատ օդի մը մէջ կը ծծէ , թէ եւ  
սարխուլ եղէզներով յօրինուած

աղքատիկ եւ գեղջկական խրճիթ  
մը մէջ ալ ըլլայ, թէ եւ լոկ իր օ-  
րական պարէնը չոր հացիկ մ'ա-  
ըլլայ, բաւական է իր առաքինու-  
թիւնները իր անձը եւ հոգին ապ-  
րեցնելու, բաւական է իր ունեցած  
գոհ եւ ազատ կեանքը եւ անմեղ  
կացութիւնը եւ խղճին զրպար-  
տութեան եւ բանսարկութեան  
մահահամբոյր շունջէն ազատ ըլ-  
ալը . . .

Նա՞ թէ եւ յետին չքաւորութեան  
մէջ ալ ըլլայ, դարձեալ գոհ եւ սրտի  
գոհունակութեամբ իր կենաց օ-  
րերը կանցնէ, այնովիսի աշխարհի  
մը մէջ, ուր մարդկային միաքը  
խաւարին իշխանութեան ներքեւ  
գերի չէ, ուր լոյսը՝ իր սահմանէն  
տարագիր կմերժէ խաւարը, եւ  
ուր թաղաւորաց եւ իշխանազուն  
արանց դահերուն ըոլորը կանգուն

կկենան, խոհեմութիւնը, արդարութիւնը, մարդկային պարտքը եւ իրաւունքը, ուր բռնութեան սառն ձեռքը եւ բանսարկութեան մահաճամբոյր շրթունքը իրենց վաղահաս եւ անաչառ գատակնիքը եւ հարուածը պատրաստի ունին իրենց նենգժոտ ճակտին դէմ՝ եթէ յանդղնին գլուխ վերցնել, ուր ամենքն ալ միմեանց ազատութեան պաշտպան, եւ ոչ մէկն ալ դարձեալ իր ազատութեամբը ուրիշի մը ազատութեանը կրնայիսչնդուկամ արգելք ըլլալ. վերջապէս հոն՝ ուր ամենքն ալ հաւասար, ամենքն ալ միմեանց բարւոյն նախանձախնդիր, եւ ամենքն ալ միասլէս կլայելեն բարձրելոյն չնորհած ըարիքները :

Եսկ Ասիոյ մէջ ընակող թշուառ պատանին, թէողէտ ընութեան ամեն ձիրքերովը զարդարուած, ար-

իւն կը ցայտէ իր աչքերէն, կորով  
եւ քաջութիւն իր տեղը, բայց եւ  
այնպէս երկիւղը պաշարած ունի  
իր սիրտը, ահը եւ դողը շրջապա-  
տած է իր անձը, պաղ սարսուռ  
մը կը տիրէ իր ջերմ կուրծքին  
վրայ, եւ բռնութիւնը կը ճնշէ իր  
խեղճ գլուխ կոր մնալ, չիշխեր  
քայլ մը յառաջ անցնիլ, դատա-  
պարտուած է միշտ ետին նայիլ,  
կերպիւ մը անձնիշխան կարողու-  
թիւն ալ դերութեան վիճակի մը  
մէջ սահմանափակ եղած է, կը  
խորհի ազատ, բայց չունի արտօ-  
նութիւն խօսիլ, կարծիք յայսնել  
եւ ազատ գործել. եւ որչափ որ  
իր երեւակայութիւնը վառվուն  
կերպով կփայլի՝ այնչափ իր միտքը  
խաւարով եւ միզով պատած է,  
չունի առաջնորդ մը, չունի ձեռքն-  
տու մը, որ զինքը խաւարին իշ-

խանութենէ հանէ . կխորհի մինչեւ  
ի վատութիւն խօնարհիլ, ծառայել,  
հարկել եւ գերի ըլլալ երբ տկար  
եւ անզօրէ , բայց երբ կերպովմը  
զօրութիւն ընդունի՝ իր յանդըգ-  
նութիւնը , արիութեան գործքերը  
եւ առնական քաջութիւնը ամեն  
սահմանէն դուրս կելնէ :

Եթովադի տղիկը գրեթէ իս-  
պառ խեղճ եւ վայրենի վիճակի մը  
մէջ կներկայանայ . գոյնով , կազ-  
մուածքով , ընութեամբ եւ բոլոր  
հանգամանօքը տարբեր . իր մարմ-  
նոյն գոյնը թուխ , կերպարանքը  
անձոռնի , նայուածքը ապուշ ,  
դէմքը դժնեայ , անձամբ նիհար եւ  
երկայնավիլ , ընթացքը , շարժու-  
մը , խօսիլը , ուտելը անասունէ մը  
անտարբեր , եւ ինչպէս մարդկային  
ընական յատկութեանց մէջ թերի  
եւ անբանական վիճակի մը մօտե-

ցած կերեւի, նոյնպէս ալ մեծ մասմբ բարոյականի զաղափարները զուրկ է . բանականութիւնը անգործութեան դատապարտուած է, միտքը խաւարով պատած, իր առած կրթութիւնները եւ սովորութիւնները բազմազարեան, հնցած եւ ազտօտած, մտքին մէջ ունեցած զաղափարները մշտին եւ անորոշ, եւ թուով շատ քիչ, խորհածը եւ խօսածը ցնորական քանթէ իրական եւ հետեւական :

Անցեալ տարի ձարսնի կառավարութեան կողմանէ Փարիզի տիեզերական արուեստահանողէսին զացող զեսպանին ըրած մեծ խելացութիւնը մեր խօսքերուն ապացոյց մը կրնայ ըլլալ, որ դաշնակ անուն կենդանւոյն նկարագրութիւնը ընելէն վերջը իր հանճարը կյայտնէ

ուելով թէ ու Արդարեւ այս կեն-  
դանիին լեզուովը գրուածները  
շատ զողտր ու քաղցր են : Պէտք է  
մեր երկրին մէջ ունենանք, եւ  
Զինարէն դժուարահունչ լեզուէն  
ազատինք » : Բնաւ խօսք չկայ ձա-  
բոնի դեսպանին այս մեծ խելա-  
ցութեանը, տես բնականութիւնը  
ինչ աստիճանի մէջ հասեր է, տես  
միտքը որչափ խաւարին քօղերովը  
ծածկուած է, որ անասունի մը գո-  
ռումը, աղաղակը եւ մոնչիւնը  
կուղէ . իր եւ քաղաքացւոյն իրը  
զողտր եւ քաղցր լեզուի մը տեղ  
ուժինականել :

Այս տուած օրինակներէս յայտ-  
նի կերեւի, որ մարդուս զիտու-  
թեամբ ընդունած կրթութիւնը  
ուրիշ գերազանցութիւն մը ունի,  
որուն խարիսխը հաստատ ոկզրանց  
եւ օրէնքներու վրայ կը հիմնուի

եւ որոշ նպատակի մ'ալ կը ծառայէ , որոնցմով ոչ թէ միանախնի աւանդութիւնները եւ սփորութիւնները հաստատութիւն կդանեն , այլ եւ օր բատօքէ կմաքրուին կը սպարզուին եւ աւելի կատարելութիւն կստանան , կղեղեցկանան եւ կրարզաւաճին եւ մարդկութեան պատւոյն յարմար եւ վայելուչ կը լլան ,

Որքան օր Նուսաւորեալ աղզացմէջ բարօրութիւն եւ յառաջադիմութիւն կայ նէ , այս ետքինովէ եղեր է , եւ այսօր միայն ասով իր հրաշակերտը կպահուի , եւ օքէ օրաւելի կը նղարձակի մարդկացին իմացականութեան սահմանը եւ միտքերը սքանչելի գիւտերով կը եղմնաւորին եւ կպահելուին , եւ ի զուրչեն վատնութիւն մարդկանց ճգունքը եւ աշխատութիւնը ,

Այս զեղեցիկ եւ մարդավայել  
կրթութեան նպատակը որոշ է ը-  
սխք, որովհետեւ ոչ թէ միայն  
մարդուս արտաքին կերպարանաց  
վրայ համեստ եւ ծանր քօղ մը կը  
ձգէ, եւ տեսական շարժումները  
կկանոնաւորէ, այլ եւ մարդուս  
միտքը, կամքը, սիրուր եւ խիզճը  
հաւասարապէս կխնամէ, օրօրանէն  
սկսելով մինչեւ այն օրը՝ ուր անի-  
կայ կը հանի կատարելութեան,  
ու սկից վերջը անձնի խան է եւ իր  
կամքովը կրնայ կառավարուիր,  
Անիկայ ամեն բանէ առաջ մտքին  
ստացական գաղափարները արդիւ-  
նաւորելու համար զիւրին եւ ա-  
պահով ճանապարհ մը կընտրէ, եւ  
այն նախապատրաստութեան ըս-  
կիզը ձեռն կմխէ ի գործ դնել  
ինչ որ իր ապագայ կենաց մէջ մեծ  
կարեւորութիւն մը պիտի ընծայեն

իրեն համար, եւ որով միայն պիտի  
կարենայ աշխարհիս մէջ մարդա-  
վայել կեանք մը անցնել։ Երկրորդ  
կըսկսի այն գաղափարները, աւան-  
դութիւնները եւ սովորութիւնները  
ու չի ուշով քննութեան առնել։ հո-  
մեծ զգուշութիւն կընէ, զի իր մաքի-  
շօշափածները ճշմարիտ սկզբանց  
վրայ հաստատեալ ըլլան եւ հետե-  
ւաբար օդտակար, եւ այս պա-  
րագայիս մէջ ազատ գրութիւն մի-  
պաշտել կպարտաւորի։ արհամա-  
րել եւ չտեսնալու զարնել այն տե-  
սակ կրթութիւնները եւ աւանդու-  
թիւնները՝ որ մտաւոր եւ խոհու-  
էակը, գործարանաւոր զգայու-  
մեքենայ մը կդարձնէ, կապելու  
կաշկանդելով մտքին խորհելու և  
տրամաբաննելու կարողութիւնները  
ուստի երբ հայրերը եւ մայրերը նոյ-  
եւ վարժապետները, եթէ տղայի

իոխանակ ամբիծ եւ ուղիղ բարոյա-  
կանութեան եւ գիտութեան վրայ  
հիմնուած ազնիւ կրթութեամբ կը ը-  
թելու տեղ, կամքերնին, նախա-  
պաշարումնին, կարծիքնին՝ իրեւ-  
ոկղբունքի մը եւ կանոնի մը տեղ  
բռնաբարեալ սորվեցնելու հարկա-  
դրած սեպեն իրենք զիրենք, պար-  
զապէս կըսեմ, որ այնպիսիները  
տղուն թարմ մտքին դահիճ են քան  
թէ օժանդակ եւ խնամածու,

Եթէ հայրը, մայրը, վարժակետը  
եւ կամ պաշտպանը որչափ որ ի-  
րաւոնք ունի տղուն վրայ, կար-  
ծելու չէ որ տղան ալ առանց իրա-  
ւանց ըլլայ իր առջեւը։ Տղայի մը  
հայրը, մայրը եւ վարժապէտը դիտ-  
նալու են՝ թէ իրենք առժամանա-  
կեայ հոգաբարձու մ'են, եւ քանի  
որ ամեն ատեն իրենց տղուն հետ  
են կրնար ըլլալ եւ անոր հետ չեն

կրնար ապրիլ, սլէտք է անանկ զեղեցիկ կրթութեամբ մը եւ մեթոսու մը դաստիարակել, որ երբ զործը կմնայ ինքնին կառավարիլ չխոտորի յաջ կամ ահեակ, եւ չմոլորի մացառներու եւ փշերու մէջ եւ արիւնլուայ ընէ իր մարմինը, եւ պապէս զի կարողանայ լուսաւոր իմացականութեամբ առած կրթութիւնը բարդաւաճել, աւելի օրինաւոր, համեստ եւ մարդավայել շարժմանց տէր ըլլալ,

Ժիւլ Սիմոն այս մասին զեղեցիկ աղղարարութիւն մը կընէ. «Աղէվ վարժապետ ք' այն մարդն է, կըսէ որն որ կա՛ խռու կը ճանչնայ պատշաճութիւնները. եւ կրթութեան եւ ուսման որոշ կարդի մը մէջ ամեն միտքերը մի եւ նոյն մեթոսներով կշղթայէ».

Վայ այն աղջուն որուն դաստիա-

բակը անկիրթ եւ խեղճ վիճակի մը  
մէջ կը գտնուի, եւ վայ այն տղուն  
որուն ընդունած կրթութիւնը բա-  
րոյականի եւ զիտութեան վրայ  
հիմնուած չէ . . . : Ուստի կը կըրկ-  
նենք դարձեալ թէ զիտութեամբ  
տրուած կրթութիւնը տղային մար-  
մինը, միտքը, սիրտը եւ խիզը  
հաւասարապէս կմշակէ եւ անոր  
ապագայն կը պատրաստէ :

Մարդս թէ եւ բնական լոյս մը  
ունի, որ իր կենաց ընթացից մէջ  
անոր առաջնորդութեամբը կվար-  
ուի, եւ որով ինքը անբան անա-  
սուններէն կը տարբերի, բայց այս  
լոյսը իր պայծառութիւնը, փայլը  
եւ զեղեցկութիւնը մի միայն զի-  
տութեան ձեռօք կրնայ ընդունիլ .  
Մարդ մը՝ մարդ ըլլալու համար  
նոաց մշակութեան կը կարօտի .  
իտքը եւ բանականութիւնը գի-

տութեամբ իրենց լոյսը եւ արժէ  
կստանան:

Այս խօսքերուս հաստատութեա.  
նը համար ապացոյցներ մէջ բերե.  
լու կարեւորութիւնը չեմ զգար  
քանի որ ներկայ դարուս մէջ մար.  
դոցմէ շատերը ճանչցած են եւ դի.  
տեն՝ թէ մարդուս մտաւորական  
զարգացման հիմը զիտութիւնն է  
եւ եթէ զիտութեան վրայ հիմ.  
նուի եւ աղնիւ կրթութիւն մը՝ ու  
զիդ դաստիարակութեամբ, եւ եր.  
կուքն ալ մէկտեղ բարոյականու.  
թեան հիւթովը սնանին եւ ուռ.  
ճանան՝ բանականութեան արժէք  
կը բարձրացընեն. կը մաքրեն մար.  
դուս բարքը, կճանչցնեն առաքի.  
նութիւնը, կիրքերը կրթելով եւ  
մեղմելով մտաց իշխանութեան  
տակ կենթարկեն, երեւակայու.  
թիւնը կարթնցնեն, տրամաբանու.

թիւնը կուղղեն եւ յիշողութիւնը  
կզօրացնեն, վերջապէս մարդկային  
ապիկար ազգին դողդոջուն եւ  
դիւրասահ ոտիյ առջեւը ուղիղ եւ  
անխտոր պողոտաց մը կյարդարեն  
անցնիլ՝ յառաջ երթալ. ապրիլ ա-  
զատ եւ վայելել ազատ Արարչին  
ամենամեծ պարզեւած բարիքները:

Թեսաւորոս Բարոյական իմաս-  
տասիրութեան երեւելի հեղինակը  
գիտութիւնը մարդուս հոգիէն նա-  
խապատիւ կղասէ. «Հոգին կըսէ  
թէ եւ գոյութիւն մ'է եւ գիտու-  
թիւնը պատահում մը, բայց եւ  
այնպէս գիտութիւնը հոգիէն աւե-  
լի աղնուագոյն է. պատճառ, որով-  
հետեւ հոգին առանց գիտութեան  
անլոյս խաւարի մէջ կը մնայ» : Եւ  
ալվանտի առանձինն գիտութեան  
վրայ խօսած ատեն գիտութիւնը  
այսարհիս տէրը կ'անուանէ. թէ-

պէտ եւ Նիկիանոս կայսրը՝ գիտութեան ռիսերիմ թշնամին, իր գոռողթագաւորական գահուն վրայ տիրապետած՝ գիտութիւնը թոյն եւ ժանտախտ իշխանաց կկոչէ եւ կարհամարէ, բայց եւ այնպէս Նիկիանոսի այս տմարդի սկզբանց վրայ ես չեմ զարմանար, քանի ոի ինքը իր արքայական հրովարտակներուն մէջ իր անունը ինչ գրերով կապուիլը, եւ ինչ եղանակասորագրելուն կերպը անդամ չէ գիտեր, եւ արքունի գիւտանապետաց ձեռաց եւ գրչին օժանդակութեանը կը կարօտէր:

Ովոր գիտութեան ճաշակը առած չէ, ովոր գիտութեան ինը ըլլալը չդիտեր եւ զայն տգիտաբար կ'արհամարէ, տարակոյս չկը ըսելու թէ՝ նա եւ այնպիսին ինչ ըլլալն ալ չդիտեր, թէ այն

պիսին մարդկութեան պարտքը եւ  
իր ի՞նչ բանի համար ստեղծուած  
ըլլալն ալ չգիտեր, եւ հետեւաբար  
անասունի մը նման կեանք մը կը  
վարէ աշխարհիս երեսը :

Երկնից կամարին ներքեւ կպար-  
ծի արեգակը իրեն համատարած  
լուսովը եւ գեղեցիկ շառաւիզնե-  
րովը, բայց երկրիս վրայ աւելի կը  
պարծենայ սքանչելի ու գերազանց  
գիտութեան արեւը, որ իր կու-  
սասփիւռ ցօլմունքը զինքը սիրող-  
ներուն աչքին առջեւ քաղցր եւ  
զմայլելի ըրած է եւ շատերուն սիր-  
տը, միտքը, կամքը եւ եռանդը իր  
վրայ գրաւած ունի, Այնչափ պայ-  
ծառ է իր լոյսը, որ մինչեւ անդամ  
խաւարին կոազաշութեան գա-  
ռուց մէջ ալ իր լոյսը անազօտ կը  
լայլէր, եւ զինքը յարգող եւ մե-  
արող Սոկրատներ, Արիստոտէլ-

ներ եւ Պղատոններ պակաս չեր  
Աթէնք իրեն անուանը տաճարներ  
եւ Մեհեաններ կնուիրէր, եւ այ  
մեհեաններուն մէջ առատ զոհեր  
կը յաճախէր, եւ իբր իր երկրորդ  
Աստուած մը կը պաշտուէր զիտո-  
թեան եւ իմաստո թեան կուռքերը  
Եւ Աթէնքի հասարակութիւնը, որ  
պահ մ'առաջ վայրենի վիճակի մէջ  
մէջ կը զտնուէր, պահ մը ետք  
կերպարանափոխ կրլայ, եւ զիտո-  
թիւնը թեւ կուտայ անոնց եւ Ա-  
թէնք յառաջադիմութեան շաւզի  
մէջ ոտք կոխելուն պէս կանցնի յա-  
ռաջ եւ զիտութեան իմաստո-  
թեան Մայր կանուանի, Խնչովէ  
եւ արդի Եւրոպան, որ ատեն մի-  
ինչ վիճակ ունէր եւ հիմա ինչ է  
Այս եւ ասոր նման շատ օրինակ  
ներ զգալի ըրած եւ թէ Երկրա-  
գնդին ամենէն, հարուստ ազգա-

բարօրութիւնը եւ յառաջադիմութիւնը իրենց աղղին ամբողջութիւնը կազմող անհատից կրթեալ եւ գիտուն ըլլալէն կախում ունի, որոնք գիտութեան եւ ուսման շընորհիւ իրենց մէջ արմատացած հեռը, երկարակութիւնը, սին եւ մնուի գաղափարներու սպասարկութիւնը, նախապաշտումները մէկդի ընելով եւ գաղափարները միացնելով՝ կյաջողին իրենց բարոք սկզբանց յարատեւութեան մէջ. կրարոքեն կենցաղավարութիւննին, կպատրաստեն իրենց համար գեղեցիկ առաջայ մը, եւ կը դիւրացընեն իրենց ապրուսոը եւ կենաց պիտոյքնին մտքի սքանչելի հանճարով:

Հայաստանի հզօր թագաւորներէն մին Արտաշէս, ուղեց շղթայակալ սանձել ովկիանոսի սեւա-

փրփոյր կատաղի ալեաց գոռոզիշ-  
խանութիւնը, եւ ինքը իր կարո-  
ղութեան եւ իշխանութեան սահ-  
մանէն դուրս ելլելով, գրեթէ ան-  
մտութեան յիշատակ մը թողուց  
պատմութեան էջերուն մէջ. իսկ  
այսօր բարձրագոյն ոյժ մը մի եւ  
նոյն ալիքները բնական զիտու-  
թեան եւ մարդկային հանճարոյ  
ազդեցութեան տակ խոնարհեցնե-  
լով՝ լայնատարած ծովու հարիւ-  
րաւոր ասպարէզներու միջոցը մէկ  
քանի օրուան մէջ սեղմելով եւ  
համառօտելով կկարճէ. նոյն եւ  
երկաթուղեաց եւ հեռագրաթել-  
ներու եւ դեռ ասոնց նման այն-  
չափ սքանչելի գիւտեր, որք երե-  
ւան ելած են եւ կելլան՝ կապա-  
ցուցանեն թէ գիտութիւնը գիւ-  
րացոյց եւ պարզեց մարդկային  
դժուարութիւնները, եւ թէ այն

Դժուարութիւններէն նպաստաւոր  
եւ օգտակար միջոցներ մատոյց  
մարդոց :

Չկայ մարդ մը որ կարենայ այս  
կէտերուն մէկը ուրանալ, բայց այն  
միայն՝ որն որ խաւարին մէջ կրնա-  
կի : Արեւուն լոյսը չկրնար թա-  
փանցել մինչեւ երկրիս խոր քա-  
րանձաւներուն եւ հանգերու մը-  
թին խորչերուն մէջ, ուր բնակող-  
ները հարկաւ արեգական կենսա-  
տու լոյսէն կզրկուին, եւ կամ Ե-  
ղիշէի սա խօսքը ու Կոյր զբկի ի-  
ճառագայթից արեգական » . ալ մե-  
զի խօսք չմնար խօսիլ անանինե-  
րուն դէմ՝ որո՞ք զիտութիւնը եւ  
կլթութիւնը անօղուտ բանի մը  
տեղ դնելէն վրջը զայն եւ անոր  
հետեւողները կարհամարեն, եւ եթէ  
կարհենան իրենց մաղձոտ բնաւո-  
րութեան գառնութեան եւ որբա-

մտութեան մրոյրը անողորմնաբար  
անոնց գլխուն վրայ կթափեն . . .

Արդ քանի որ մարդկային ընկե-  
րութիւն մը կրթութեամբ եւ գի-  
տութեամբ կրնայ ստանալ յա-  
ռաջադիմութիւն, բարօրութիւն,  
փառք, պատիւ, ոյժ, զօրութիւն  
եւ կենդանութիւն, եւ թէ միայն  
գարձեալ անով կրնայ արդիւնա-  
ւոր եւ տեւողական ըլլալ, ուստի  
մեր պարտքն է փնտել՝ գտնալ եւ  
ընդունել այն թէութիւններէն  
գէթ մին, որով միայն կրնանք  
ձեռք բերել ճշմարիտ յառաջադի-  
մութիւն :

Մարդս իր ճակատագրին համե-  
մատ քաշած վշտերուն մէջ մի  
միայն մէկ մեծ ճշմարտութիւն  
մը ունի, որով կրմխիթարուի, եւ  
թէ իր կեանքին եւ պատոյն զէմ  
զինող անակնկալ եւ դժխեմ հար-

ուածոց, դէպքերու եւ ոսոխաց  
դէմ անկէ եւ անով քաջութիւն  
եւ զօրութիւն կտտանայ, եւ կամ  
մտքին եւ խղճին բռնաւոր իշխա-  
նութեանց խրոխտ գաւազանի  
ներքեւ յակամայս բռնաբարեալ  
սին գաղափարներու ծառայելու,  
սպասարկաննելու եւ պաշտելու  
հարկը զգացած ատեն, որ մտքի  
դատողութեան եւ միանդամայն  
խղճի, արդարութեան եւ ճշմար-  
տութեան դէմ ըլլան, մեծ ոյժ մը,  
զօրութիւն մը եւ յոյս մը կարծար-  
ծանի սրտին վառարանին մէջ, առ  
ոտն կոխել, արհամարել, վերջա-  
պէս աչք առնել կամ յաղթել եւ  
աղատիլ եւ կամ յաղթուիլ եւ մեռ-  
իլ, բայց ոչ վատութեամբ, եւ  
այս մեծ ճշմարտութիւնը մարդուս  
սպասութիւնն է. այն մեծ պար-  
եւը, որ մարդս Աստուծոյ կը մօ-

տեղնէ եւ իր վերջին յուսահատական սոսկալի ճգնաժամներուն մէջ «Աստուած իմ» ըսելով նոցս ամենակարող բազուկները իրեն օգնութեան կկոչէ . այս շնորհքը այս երկնային պարզեւը, կենաց եւ բարեաց տէրը եւ միակ Արարիչը տուաւ մարդոյն, Բայց ապիկար մարդը, տկարամիտ մահկանացուն, նենգժոտ բռնաւորը, մարդկային ազգի հարստահարիչ զոռողիշխանաւորը, որ դեռ ինքը իր էտքինէն անտեղեակ, որ դեռ ինքը իր անձին իշխելու անկարող, որ դեռ ինքը յաջ կամ ահեակ կոխելուն կուսկածոտ, երբ իշխանական գահուն աստիճանաց վրայ ոտք կոկոխէ, զիտէ թէ իր պաշտօնը բըռնանալէ, զիտէ թէ իր կոչումը հասարակութիւնը հարստահարել է զիտէ թէ Եղիպական զերեաց գը-

լուխ կարգեցաւ, կուզէ իր եղբարցը ձեռքէն Արարչին շնորհած աշղատութիւնը խլել. կուզէ բանական էակները անբանի մը կամ լաւ եւս ըսել մեքենայի մը պէս իրեն կամացը գործիք ընել, եւ իրեն ինքնահաւան սկզբանցը եւ եթ ծառայեցնել, իբր թէ իր տիրապետած հասարակութեան բոլորին խորհելու, խօսելու, կարծիք յայտնելու եւ գործելու կարողութիւնը ինքը եւ իր միտքն է, ինքն իրեն կըսկսի խորհիլ եւ հեղինակել այնպիսի օրէնքներ, որ խսպառ մարդկային խմացականութեանը ամուր կապեր եւ շղթայներ ձեւանան, որուն դէմ հասարակութիւնը բողոքելու իրաւունքը ունի, որուն համար յուզելու, վիճելու պարուաւորութիւն կայ:

Յիւլ-Սիմօն մարդու մը եւ իշխա-

նաւորի պարտաւորութեանց վրայ  
խօսելէն ետքը օրինաց վրայ զալով  
կըսէ . «Օրէնքներ հաստատեցէք  
իմացականութեան օգնելու , զայն  
կենդանացնելու ու վարձատրելու .  
չէ թէ շղթայելու համար : Օրէնքի  
զօրութիւնը մի՛ գործածէք մարդ-  
կային զօրութիւնը նուազելու հա-  
մար : Ամեն ազատութիւններու ա-  
ռաջինը , ամենէն նուիրականը , ու-  
րիշ ազատութիւններու աղբիւրը  
խորհելու ազատութիւնն է : Պէտք  
է որ մարդիկ կալիլէն ծնկան վրայ-  
քերած ըլլան անիկայ երկնից գաղտ-  
նիքը մարդերուն երեւան հանած-  
ըլլալուն . . .» : Մարդախոխոչ բըռ-  
նութիւնը եւ տգիտութիւնը ամեն-  
քան կընէ . անիրաւը իրաւունք-  
տէր եւ իրաւունք ունեցողը անի-  
րաւ եւ մահապարտ կրնայ ընել  
Ուր որ լոյս չկայ , հոն նաեւ ա-

զատութիւն չկայ, եւ ուր որ ա-  
ղատութիւն չկայ՝ խաւարէ, եւ ուր  
որ խաւարէ՝ կենաց ապահովու-  
թիւն, բարօրութիւն եւ իրաւանց  
պաշտպանութիւն ալ չկայ :

Մտքին եւ լուսաւորութեան ա-  
նագորոյն թշնամին, մտքին դահի-  
ճը, մտքին ոխերիմ հակառակորդը,  
Բռնութիւնն է : Այս բռնութիւնն  
է, որ մտքեր խաւարի մէջ շղթա-  
յակառ դերի ընել կուղէ . բռնու-  
թիւնն է, որ մարդուս էութիւնը  
կյաշմէ, բռնութիւնն է, որ մար-  
դու բնութիւնը կվատթարացնէ .  
վերջապէս բռնութիւնն է, որ մար-  
դուս բոլոր անձնիշխանական կա-  
րողութիւնները կողոպտելով գե-  
րութեան եւ ստրկութեան կմառ-  
է, եւ մարդ յակամայս կստիպուի  
կալ մնալ խաւարի մէջ, որ ձմեռ-  
ան երկարատեւ գիշերի նման

կը ծանրանայ իր կենաց վրայ, յ  
սահատութենէն թմրութիւն մը  
սլաշարէ մարմինը . աչքերը կը գո  
տին եւ մահուան դայլուկը կպա  
տի անոր տիսուր զէմքին վրա  
Եզիստական հարուածոց խաւար  
եւ Փարաւոնի խստաօրտութիւն  
եւ սրտմտութիւնը օր ըստ օրէ կ  
ուառելու , եւ Փարաւոն կժխտէ |  
խոստումը եւ ոխար . սոյն միջ  
ցին զերութիւնը իր շղթայները  
նորոգէ եւ կամրապնդէ , եւ յո  
սահատ մարդոյն օձիքէն բռնա  
կը քարչէ զլտորել անել վհի մը մէ<sup>մ</sup>  
որ թաւալագլոր իյնողներուն վ  
հատեալ ճակտին վրայ՝ բռնութեա  
սան ձեռքը դրօշմած է սեւ տա  
ռերով սա հետեւեալ խօսքեր  
« Անդ կացցես եւ զլոյս միտեսցես  
եւ ահա այսպէս բռնութիւնը լա  
եւս իր սեւ մահակը կծանրացն

մարդուս ճակտին վրայ՝ մինչեւ խո-  
նարհել տայ ի վատութիւն, մինչեւ  
այն խորհող եւ խօսող էակը անըզ-  
դայութեան գատապարտուի, եւ  
բռնութեան սիրելի նպատակն ալ  
գրեթէ մի միայն այս է :

Այս տեսութեամբ քանի որ ա-  
զատութիւնը գիտութեան հետ  
զուգակիր չէ, եւ ի միատին քայլ  
չառներ, համարէ թէ խպառ անօ-  
գուտ եւ ապարդիւն եղած կըլլայ :  
Գիտութիւնը առանց խորհելու ա-  
զատութեան չըլլար, եւ գիտու-  
թեան ամենէն հարկաւորը, խոր-  
հելու եւ մեր խորհրդածութիւնը  
ուրիշին հաղորդելու աղատու-  
թիւնն է կըսէ Ժիւլ-Սիմօն, Եւ քա-  
նի որ անհատ անձ մը, հասարա-  
կութիւն մը, ազդ մը եւ տէրու-  
թիւն մը իր էութիւնը չկորսնցու-  
ելու եւ չվատթարացնելու համար

պէտք է լուսաւորուի, կըթութեան  
եւ գիտութեան շաւղին մէջ քա-  
լէ եւ յառաջադիմէ, եւ քանի որ  
առանց խորհելու ազատութեան՝  
գիտութիւն, յառաջադիմութիւն  
հնարին չէ, յայտնի է որ՝ նախ կը  
պարտաւորինք սկզբունք ընդու-  
նիլ եւ անոր համեմատ վարուիլ  
եթէ կուզենք վայելել եւ անոր  
հետեւութիւնն ալ :

Գրեթէ ներկայ դարուս մէջ ա-  
զատութիւնը իր քայլը կառնու քա-  
ղաքակրթեալ իշխանութեանց շը-  
նորհիւը, բայց դեռ ժամանակը չը  
հասաւ այս սկզբունքը ընդհանրա-  
նալու, դեռ ազատ խօսելը կարծիք  
յայտնելը իր տուղանքը ունի մե-  
րնակած երկիրներուն մէջ : Արդ  
Յոյն բանագէտներէն մէկը կըսէ  
« Ամեն բան ազատ կխորհինք, բայ-  
ամեն բան ազատ խօսելու դե-

արտօնութիւնը չունինք»։ «ոյնը կը  
կրկնեմ եւ ես, եւ կցաւիմ մեր այս  
անկարողութեանը վրայ։ ասոր  
պատճառները յայտնի են եւ բու-  
ցարութեան կարեւորութիւն չու-  
նին . . . Բայց ի՞նչ օգուտ, որ բըռ-  
նութիւնը եւ իրեն կուսակից եղող  
տգիտութիւնը դեռ կշարունակեն  
իրենց ոճիրը, դեռ շատերուն մա-  
տաղ մտքերուն զահիճ կհանդիսա-  
նան, դեռ մարդկացին իրաւունքը  
ոտնակոխ կըլլայ, դեռ հուր, սուր,  
երկաթ կտեղայ մեր գլխուն . . .  
Դարձեալ ի՞նչ օգուտ, որ մարդուն  
միտքը սահմանափակ ըլլալ կպա-  
հանջուի, խորհիլը, խօսելը եւ կար-  
ծիք յայտնելը իր վաղահաս պա-  
տիժը իր գլխուն վրայ պատրաստի-  
ւնի։ Դարձեալ ի՞նչ օգուտ, ի՞նչ  
ան, քանի որ կպահանջուի իրը  
մեքենայ մը շարժիլ այն մարդկային

օրէնքներուն յարմար եւ համեմատ,  
որոնց մէ շատերը գրեթէ անձնական  
շահը, կիրքը, մարդահաճութիւն  
նը . . . գրած է, առանց քննելու եւ  
իմանալու թէ՝ անոնց սկզբունքը  
ճշմարտութեան, արդարութեան՝  
թէ անիրաւութեանց վրայ հիմնեալ  
է, եւ թէ անոնք Արարչին ամենա  
աստրը կամացը հաճոյ եւ պաշտելի  
գրութիւններ են. եւ թէ անոնք կծառայեն մարդկային բարօրութեանը եւ յառաջաղիմութեանը,  
ասոնք քննելու եւ գիտնալու  
իրաւունքը չունինք, այլ պարտ  
ունինք կոյրօրէն հետեւելու, Բայ  
այս պարտքը ովլ գրեթէ – մարդը  
ուստի եւ մարդն ալ այնչափ իրա  
ւունք ունենալու է քննելու եւ  
գիտնալու՝ որչափ այն օրէնքը հե  
ղինակողը մարդը ունի :

Անցնինք . . .

Յաճախ բոնութիւնը , տղիտութիւնը եւ նախապաշարումը ծուռ , կեղծ եւ մոլար զրութիւնները կը ծածկէ՝ մթին եւ թանձր վարագոյներ քաշելով անոնց շրջապատը :

Եշխանութիւնը բանտ , տանջանարան , շղթայ , կախաղան եւ մահուան գերութիւն կկոչէ : Նախապաշարումը անէծք , պատուհաս , զժոխք եւ զայրոյթ կղոռայ , իրեն մերձեցող եւ զինքը հետազոտող անձին դէմ , որ ճրագի մը ծայրիւ կուզէ վարագոյրին մերձենալ . . . Սպառնալիք կարձակէ . հեռացիր ասկէ կըսէ , այն քու գիտնալու եւ հասկնալու ըանդ չէ , քու սահմանէդ դուրս մի ելլար , քու վիճակդ անզդայութիւն եւ անշարժութիւն է . . .

Կղողղղայ խեղճը , սիրտը կարուիր , որովհետեւ իր մերկութիւնը

սլիտի խայտառակուի . հետեւէ միայն դու իմ սկզբանց կըսէ , պաշտէ իմ օրէնքներս , եւ անսնց որ մտքի ծնունդ ըլլալը մի հարցուներ . . .

Գեղեցիկ առարկութիւն ... աղէկ պաշտպանութիւն եւ բարի տիրասիրութիւն մը ... բայց մարդու համար չէ այս , անասուն անդամնախուտելիքը եւ կերը , կհոտոտէ եւ եթէ իր ախորժակին յարձար գակուտէ , ապա թէ ոչ կհեռանայուր մնայ մարդո , որ իրեն համակարգուած օրէնքը քննելու արտնութիւնը չունենայ :

Առոր համար շատ գարերու մի մանաւանդ կոտպաշտութեան խաւր ժամանակները այս գեղեցիկ սկզբունքէն հեռու կեցող զիտուները չկարացին ճշարիտ զիտութեան ճաշակը առնել . եւ իրեն

զիրենք դատասլարտեցին զոհ ըլլաւ  
ուրիշին սեղանին հացին վշրունք-  
ներովը :

Ժիւլ-Սիմոն 16-17րդ և՛ 18րդ դա-  
րերը իրարու հետ համեմատելով  
կ'առարկէ թէ «Այնչափ արդիւ-  
նաւորութեան յաջորդող ամլու-  
թեան պատճառը բացատրել դժ-  
ուարին է : Սակայն մարդկային միտ-  
քը մի եւ նոյն էր, եւ բնութիւնը  
ազահութիւն ըրած չէր երեւելի  
մարդեր հանելու մասին : Սուրբ  
Թովեաս, որ ամենէն երեւելին էր,  
տարօրինակ զօրութիւնմը վստնեց,  
եւ իր այնչափ աշխատութեան ար-  
դիւնքը եղաւ սակաւ ինչ վարդա-  
պետութիւն : Ի՞նչ չունէին այս  
գիտունները, որ այնչափ եռան-  
շատ ու հետաքրքիր, այնչափ մար-  
դասէր, այնչափ յանդուզն եւ մին-  
եւ ցմահ զիտութեան անձնանք-

ւէր մարդեր էին : Ազատութիւն  
չունէին :

Նորութիւնը անողոքելի կանոնի  
մը ներքեւ կխեղդուէր , կկորսուէր .  
մարդկութեան առջեւ ուրիշ բան  
չհանելով , եթէ ոչ իր գերմարդ-  
կային ջանքերու տեսարանը : Այս  
հսկայները Անգղիայի պատժա-  
պարտներուն պէս դատապարտեալ  
էին դարձնելու ազօրիքի մը երկա-  
նաքարը , որն որ աղալու բան մը  
չունէր :

Հաւաքարանութեան մէջ ամ-  
փոփուած էր մարդկային միտքը .  
որ անգաղար յառաջագրութեւէ  
դէպ ի եզրակացութիւն կերթար-  
առանց կարենալու ոչ յառաջար-  
րութիւնը ընդարձակել , ոչ եզրա-  
կացութիւնը փոխել եւ ոչ այս առ-  
շեցուցիչ ոճէն գուրս ելել : Ուսու-  
նարանի մէջ սկսելով իրեն կսոլ-

վեցնէին թէ Արիստոտէլ մեր թուականէն 400 տարի առաջ ուշի ուշով քննած ու սորված էր այն արահետը ուսկէ անորմէ ետքը մարդկութիւնը յուսահատաբար սկիտի անցնէր մինչեւ վախճանը համնելը»։

Գրեթէ մարդկանց մեծագոյն մասը ուղղակի այս կէտը կհայի . եւ գէպի այս անշարժ կեղրոնը ուղղած են իրենց միտքը, եւ անշարժութեան հետ անքակտելի կերպով լծորդուած եւ ամեն մէկ ընթացքն անշարժութիւն կը քարոզէ . բայց աւելի յոռեգոյնը այնէ ինչպէս կըսէ Սոկրատ, որ ինչ վիճակի համած ըլլալնիս չենք կարող որոշել . մարդ թէ անասուն, բանական՝ թէ անբան, Աստւածալաշաթէ Դիցապաշտ, հաւատացեալ թէ անհաւատ ենք, բայց մէկ քանիւերը ինձ սկիտի ըսեն թէ այդ կե-

տէրը մի բնտոեր, անցիր, զնա այն  
ճամբէն, որուն վրայ աշխարհ կը  
թաւալի եւ ուսկից մենք կերթանք  
Այս անորոշ եւ կեղծ գրութիւն մը  
ըլլալ կերեւի եւ զրեթէ պարզա-  
պէս անկրօնութիւն մը քարոզելէ  
մարդ եղողին համար բարոյակա-  
նութիւն մը եւ կրօնք մը պէտք է  
եւ կրօնի որբութիւննէ (1), որ մար-  
զուս ճակատագիրը կթեթեւցնէ  
յաւխանականութեան այնչափ յոյ-  
սերով զոր աշխարհիս Փրկիչը  
խոստացաւ զինքը սիրողներուն  
այս է ընդհանուրին կարծիքը և  
ասոր կը հետեւին բոլոր ուղղա-  
խոն անձինք, ուստի մահկանա-  
ցուին պարտաւորութիւննէ՝ ժա-  
մանակ ժամանակ վայրկեան մը  
կանկ առնուլ, ձեռքը ճակտին զը-

նել՝ մտածել իր կոչումը, դիտել իր  
ընթացքը, խորհիղ իր ոկզրանց ուղ-  
ղութեանը վրայ. Եւ իր այս աշ-  
խարհիս մէջը ինչ ըլլալը, ուր եր-  
թալը, եւ ինչ պաշտօնիւ եկած  
ըլլալը հասկնալ, ինչ վիճակի մէջ  
ըլլալը քննել, եւ անոր համեմատ  
դարման տանիլ պէտք եղածը գոր-  
ծել:

Այս փորձերը դրեթէ տակաւին  
մեր մէջը երեւցած չէ, կան չառ  
մարդիկներ, որ անզգայ եւ ան-  
չարժ դրութիւն մը պաշտելու հա-  
կամէտ են. Մտքերը միզապատ  
խաւարի մը մէջ շնչապատած է.  
Եոյոր ելլելու եւ լոյսին հետեւելու-  
աշխոյժ եւ եռանգ չկայ. Բայց ես  
կըսեմ, եթէ մարդ չդիտեր ամեն  
ըանէ առաջ լոյսին հետեւելու, ա-  
զատութիւնը սիրելու եւ ճշմար-  
ութիւնը մեծարելու, թող ձեռք

առնու եւ կարդայ ամենէն զեղի-  
ջիկ, ամենէն փառաւոր Աստուա-  
ծախօս վարդապետութեանց Ա.Գիր-  
քը. Դոր աշխարհիս փրկութեանը  
համար քարոզեցաւ. «Լոյն իւ-  
րէն մէջ իւ ժայլէր, իւսէ. և իւստուք այ-  
ստանիցաւ. ինչը աշխարհիս մէջ եր և  
աշխարհիս անով եղաւ, և աշխարհիս ա-  
նանցաւ անէից, իրեններուն եկաւ ա-  
չքենաւը ւընդունեցին անէից ». նոյն  
ինքը Տէրն ալ կըսէ « Ճշմարտութիւ-  
նը և կեանչը ես եմ. « վ ո՞ր չնչ իւսի-  
ւստուք շղիու հնաց » :

Այս կենդանի վարդապետութիւ-  
նը, այս փրկութեան կոչումը, որ  
լսողներուն եւ ընթերցողաց սրտին  
անեղը բերկութիւն եւ յաւերժա-  
կան ուրախութիւն մը պէտք էլ  
պարզեւել, զրեթէ դաս մը մարդ-  
կան սիրտը ահի, դողի եւ սարսա-  
փի մէջ ձգեց. բոնութիւնը եւ ար-

դիտութիւնը խսդառ երես զար-  
ձուց ու գոշեց ահաելի աղաղակ-  
ներով «Տէր՝ մեղի անակնկալ ժա-  
մու մը մէջ տաճճելու եկար» . ու  
սկսաւ աւելի խաւարին խորերը  
թափանցել . . . ,

Այս կենսատու ձայնը, որ խաւա-  
րէն ելէք կկռչէր . այս ձայնը, որ  
անուշիկ եղանակաւ, մը լուսոյ,  
փրկութեան եւ ազատութեան յաս-  
պարէզը առաջացէք կըսէր . այս  
ձայնը, որ ինծի հաւատացողները  
խաւարը չպիտի մնան, եւ յաւիտ-  
եան չպիտի մեռանին կքարողէր,  
մարդոցմէ արհամարուեցաւ եւ նա-  
խատուեցաւ իբր հիւմնի մը որդի,  
Վերջապէս այս լոյսը, որ խաւա-  
րին մէջ կփայլէր . այս լոյսը, որ  
խաւարը նստողներուն մեծ լոյս ծա-  
զեց եւ մահուն ստուերին մէջ կեցող  
գերիներուն ալ փրկութեան եւ ա-

զատութեան կենդանութիւն պարգևեց . այս լոյսը , որ եղիցի ըստով աշխարհիս հիմունքը դրաւ , լոյսը ստեղծեց . այս լոյսը , որ կինքը ու երկիրը չկայէն՝ կայը ասումք մը մարդիկներէ մոլորեցացիչ անունը կրեց :

Տես զու մարդկանց խելքը , մարդկանց այս մոլար ընթացքը , որ լոյսեւ ճշմարտութիւնը արհամարելու սիրեցին խաւարը , մեծարեցին մութը , եւ երկաթի շղթայներով կատուեցան մնացին խաւարին իշխանութեան հրամանացը ներքեւ գերի եւ սորուկ :

Բայց մինչդեռ 19րդ դարը , որ այնուիրական վարդապետութեան համաձայն լոյս , լոյս , կրթութիւն գիտութիւն եւ ազատութիւն կկոչէ , պէտք են ճանաչել դարուս ոգին , ժամանակ է արթննալու . կըրկ

նեմ խօսքս, խաւարը ապրելու ժամանակը անցաւ:

Հայեր՝ իմ եղբայրներս. սթափինք, ճանաչենք վիճակնիս, քըննենք ընթացքնիս, բաւական է կըրած վիշտերնիս, բաւական է ալ, մեր այս անշարժ գրութեան մէջ կենալ եւ ապրիլը. մեր նախնիքը, մեր Ա. Հայրերը այս ընթացքը չունէին. անոնցմէ շատերը եռանգոտ, արի, Աղդին եւ Կրօնի սիրոյն համար անձնանուէր զոհեր էին, եւ որոնք աղդին լուսաւորութեան հոգ եւ խնամք տարին:

Եղաւ ժամանակ, որ Աղդերնիս ասկէ աւելի խեղճ վիճակներու մէջ ալ դանուեցաւ, եւ գրեթէ մէկ քանի անգամ խսպառ ընաջինջ ըւյալու վտանգները իր գլխէն անցուց, եւ այս նեղ պարագայներուն ոչ աղդութեան նաւը աղատող

աղգին անկենդան մարմնոյն ոյժ  
եւ շարժում տուող դիւցազուններ  
յառաջ եկան. որոնք կդործէին ու  
այնչափ հնարքի եւ խելքի ոյժով  
որչափ մեր Աղջը սիրող Նախա-  
խնամութեան ձեռօք:

Երբ սուր ակնարկ մը ձգենք ժա-  
մանակներու շղթային վրայ, անոր  
ամեն մէկ օղակին հետ սլխուիներ-  
կայանայ մեր աչքին դէմը՝ այ-  
մեր ըսածները. եւ նոյն խոկ մերադ-  
դային սլատմութիւնն ալ շօշափել  
օրինակներ կընծայէ այս մասին, եւ  
մեր խօսքը կհաստատէ:

Հայաստանի լուսաւորութեաննա-  
խորդ դարերու ժողովուրդը, եր-  
գերութեան եւ ստրկութեան մաս-  
նուած տգիտութեան անլոյս խա-  
ւարին մէջ անզգայաբար կխորդա-  
եւ իր նախնի թաղաւորական փառ-  
քերէն զուրկ՝ բռնութեան եւ ո-

նիշխանութեան հարուածներով վրանգեալ կկենար. Վաղարշակ անունով հզօր թագաւոր մը ոտք կելէ Պարթեւական ցեղէն. Եւ իր Արշակ եղբօրը ձեռնտուութեամբը՝ Ազգիս նոր կենդանութեան ոգի մը կպարդեւէ Արշակունի հզօր թագաւորութեան հիմը դնելով. Եւ Ազգին օգտակար, պիտանի եւ վայելուչ եղած բարեկարգութիւնները հոգալէն վերջը՝ Ազգասէր եռանդով մը նախնի Հայկաղանց պատմութիւնը ձեռք կրերէ:

Հայաստանեայց ժողովուրդ մը, երբ գրեթէ իր վիճակէն իսպառանտարբեր դրութիւն մը բռնած, անբարոյականութեամբ օր ըստ օրէ դէպ ի մոլութիւնս կյառաջէին, եւ այն աշխարհակուլ կորստեան վիհը լեցընելու դայթ ի դայթ յառաջ կերթային, Աբգար բարեպաշտ՝ Ե-

դեսիոյ Հայոց արքայն աշխարհի  
Փրկչին սէրը Հայ ժողովրդեան վրա  
կը գրաւէ իր խորին հաւատքը անոր  
ընծայելով եւ Քրիստոնէական հա-  
ւատոյ եւ Ս. Իրօնի լուսաւորու-  
թեան եւ ուղիղ բարոյականու-  
թեան սկզբունքը կհիմնարկէ Հա-  
յաստան աշխարհին մէջ՝ Թաղէի Ս.  
Առաքելոյն քարոզութեամբը։

Հայաստանեայց ժողովուրդ մը  
երբ կրկին կռապաշտութեան խա-  
ւարին մէջ կընկղմի, եւ իր ճշմա-  
րիտ Աստուածը մոռացած Անահ-  
տայ եւ այլոց կռոց ամբարիշտ և  
դարշ սկզբաններուն սփռուած մի-  
զին եւ ծուխին մէջ թմրած կթար-  
թափի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ս  
Աւետարանէն ընդունած լուսով  
սոսկալի չարչարանաց կհամբերէ  
եւ Հայաստան աշխարհի կրկին լու-  
սաւորութեան Հովուական պաշ-

տօնը կվարէ , եւ ազգը խաւարին գերութենէն կաղատէ , եւ Տրդատ Հայրենասէր արքայի աջակցութեամբը Հայաստան աշխարհի փառքը նախանձելի կհանդիսացնէ բոլոր աշխարհի առջեւ :

Հայաստանեայց ժողովուրդ մը , երբ խորին թմրութեան մէջ ինկած կխորդար , եւ իմացականութիւնը իր ճմլիչ պատեանին մէջ շղթայակապ կճնչուէր եւ հոգւոց կհանէր . եւ ժողովուրդը իսպառ զգայական կենաց ձեռնամած սորկութեան մէջ կծառայէր . այս ժամանակին Սահակ եւ Մեսրովոց ոտք կելէ . եւ հազիւթէ իրենց արտեւանունքներնին աչքերնուն վրայէն վեր կառնուն , եւ ահա իրենց ճմլած , ճնշուած միտքերը պարարելու , նոր հիւթ եւ նոր սնունդ վնտուելու ջանիւք Վոամշապուհ Արշակունի

ուսումնասէր արքային օժանդակութիւնը կը խնդրեն, եւ որուն աջակցութեալը Հայ լեզուն, Յունաց, Ասորուոց եւ Պարսից լեզուներու ստրկութենէ կալատեն, եւ Աստուածային ամենողորմ Նախախնամութիւնը Երկնային շնորհքով մեր լեզուին տառերը որբոյն Մերովալայ կյայտնէ, եւ Հայ ժողովուրդն ալ բաղդաւորութիւն կունենայ իր մտաց մշակելիք գործին ձեռք ձգել :

Հայաստանեաց ժողովուրդ մը մինչ գարձեալ գերութեան լոյնը կը կըէ, եւ Արշակունի գահը եւ թաղաւորական սերունդը իսպան իր քնարինջ կորստեան հարուածը կընդունի եւ Աղգը հօն տարիի չափ անիշխնութեան խեղճուկ վաճակի մը մէամեն կերպ աղէտքներու եւ հալծանքներու կենթարկուի. Բաղրա-

տունեաց ցեղէն Սմբատ խոստովա-  
նողին որդին Աշոտ ոտք կելլէ . սա  
իր ազգակցացը վրայ մեծ դութ մը  
կցուցնէ . Հայաստանի աւերակ դար-  
ձած երկիրները կրկին կնորոդէ եւ  
երկրագործութիւնը կծաղկեցընէ ,  
եւ իր ազնիւ Ազգասէր եւ խմա-  
տուն բնաւորութեամբը . ամենուն  
սիրելի ըլլալով կկանգնէ Բագրա-  
տունի թագաւորական Գտհը Բա-  
գարան արքունի քաղաքին մէջ , եւ  
իր քաջ Արաս Եղբայրը սպարա-  
պետ կարգելով կհալածէ Հայաս-  
տան ունակոխ ընող թշնամիները ,  
եւ ինքը կրկին թագով եւ ծիրան-  
եօք կպսակուի Վասիլ անուն Յու-  
նաց կայսրէն , որն որ ազգաւ Հայ  
եւ Արշակունի ցեղէն էր .

Վերջապէս Հայաստանեաց ժո-  
ղովուրդ մը , մինչ դարձեալ կրկին  
կհամբուրէ գերութեան երկաթի

շղթայն, ու ալ վերջին յուսահատական վիճակի մը մէջ աստ եւ անդ գաղթել եւ թափառիլ կոկսի բազրատունի եւ Արծրունի թաղաւորութեան գահերը հիմն ի վեր կոտապալի, եւ Հայաստան աշխարհին մէջէն թագաւորութիւն բառը իր մնացորդ տառերը ժողովելու պատրաստի. եւ Ազգը 50 տարիի մը չափ՝ ամենէն ցաւալի, ամենէն աղետալի թշուառութիւնները կը քաշէ. մինչեւ Գաղկայ աղզականներէն մին Ռուբէն Ա. Գաղկայ բրոնուելու միջոցին Կիլիկիա կիալից եւ հօն գանուող Հայոց իր կատարելութեամբը եւ քաջութեամբը սիրելի կը լայ, եւ քիչ ժամանակի մէջ քերդերու եւ քաղաքներու տիրելով՝ Կիլիկիոյ մէջ Ռուբինեան թաղաւորական գահը կկանգնէ եւ Ազգը իր կենսական ոյժը կղանէ

Դեռ եւս ասոնց նման շատ երեւելի Աղգասէր զիւցազուններ եւ քաջեր յառաջ եկան, որոնք Աղգին բարիքը իրենց անձնականէն վերադաս ըռնելով, աշխատեղան Աղգին սիրոյն համար, եւ իրենց անման գործքերը պատմութեան էջերուն մէջ՝ մեզ յաւերժ քաղցր յիշատակ եւ բարի օրինակ ըլլալ թողուցին, որոնց հետեւելու պարտքը ամեն չայ սրտեր ալ ալէտք ին ունենալ:

Արդ սիրուն տղիկ, գուք՝ որ Աղգին ապառի պայծառութեան, լուսաւորութեան եւ վերակենդանութեան յոյսերն էք, գուք հաճութիւն ունեցէք քանի մը վայրկեան կանկ առնուլ եւ ճակատնիդ չօշափելու եւ խորհելու՝ թէ ինչ էք գուք, եւ ինչ են ձեր անհրաժեշտ պարտաւորութիւնները, զորս զրե-

թէ լիովին մինչեւ ցարդ խօսեցանք

Անգամ մը՝ իր հայրենի բնիկ երկրէն տարադիր եղող խեղձուկ Ազգը աչքերնուդ առջեւ առէք, եւ անոր անցեալ եւ ներկայ կացութիւնը նկատելով, ապառնիի մէջ անոր բարեկեցութեանը եւ յառաջադիմութեանը հոգ եւ խնամք տանելու ջացէք: Տեսէք միանգամ նորաքած վշտերը. նկատեցէք միանգած զայն շրջապատող մթնոլորտին զեղնութիւնը... փոթորիկի նշանները օր ըստ օրէ աւելնալու վըայ են եւ Ազգը մեծ իրաւամբ կպահանջէ ձեր օժանդակութիւնը այն օրը երբ Ազգային նաւը դուցէ զարհուրելի ալէկոծութեանց մէջ սկսարութերիլ, եւ սկսի տեղալ իւվրայ հազարաւոր մահացու շանթեր, դուցէ խաւարի անոր մթնութորու, եւ կորսնցունէ իր Ազատու-

թեան յոյսին միակ սստվ՝ որ հիմակու հիմա իր ազօտ ցօլմունքը արգիլելու պակաս չեն ձմեռուան պստառատուն ամպոց բազմութիւն մը . . . :

Հայ մանկուիք, Աղջը ձեղմէ եւ միայն ձեղմէ կսպասէ իր ազատութիւնը անողորմ բախտին ճիրաններէն՝ որոնց մէջ այժմ դեռ կհեծէ եւ կարեկցութիւն շարժող հայեցուածքով առ ձեզ կհայի: Օ՞ն ուրեմն գարծուցէք աչքերնիդ դէսկ ի մեր մայրիկը Հայաստան. տեսէք անոր արքունի եւ հոյակապ շինուածոց աւերակները, դութ ունեցէք անոր վրայ, սիրեցէք անոր ախուր, բայց նազելի դէմքը, Զեր մայրիկն է անիկայ, Զեղի կուզէ, Զեղի կթախանձէ, բացէք Զեր ակսնչները անոր աղեկէղ հառաչանաց դէմքը, ցաւակից եւ վշտակից

եղէք ձերսիրուն Մօրը Հայաստանի.  
Եւ եթէ կուզէք ճշմարիտ յառաջա-  
դիմութեան շաւղէն Հխոտորիլ  
կուզէք ձեր քաղցր նպատակին  
հասնիլ, կրթուիլ, ուսմունք սոր-  
վիլ եւ մարդ ըլլալ, կուզէք որ զեր  
անուններն ալ Աղգային պատմու-  
թեանց էջերուն մէջ նշանաւոր ըլ-  
լայ, անցեալէն օրինակ առէք. եւ  
Աղգային պատմութեան փոշին  
խառնելով իր վաղեմի տոհմային  
թշուառութեանց հետ, պատճառ-  
ները վնասեցէք, եւ ներկայինմէ-  
այն պատճառներէն խորչելով պատ-  
րաստուեցէք աղագային յաղթու-  
թեան համար, որ է Աղգին բարօ-  
րութեան շինքի կանգումը. եւ այ-  
շէնքին միմիայն հաստատուն հիմ  
աղատ զրութեամբ մտքերու լու-  
սաւորութիւնն է, որ գաղափար  
ները միանալով ամենքը մէկ՝ ձեռ,

ձեռքի տուած ունակոխ ընեն Աղ-  
դին հարստահարիչ պատճառները:

Արդի Հայ երեւելի հեղինակնե-  
րէն մին զեղեցիկ տեսութեամբ մը  
կառարկէ թէ և Աղգ մը երբ լու-  
սաւորելու կդիմէ, բոնութիւնը եւ  
իշխանութիւնը բնականօրէն կնը-  
ռագի, վասն զի ճշմարիտ իշխա-  
նութիւնը ժողովրդեան ձեռքը  
կանցնի. եւ թէ ասիկայ բարոյա-  
կան եւ իմացական զօրութեամբ կը  
զարդանայ: Այս զօրութեամբ է որ  
ժողովուրդը իր արժանաւոր կա-  
յանը գտնելու համար կյառաջա-  
դիմէ ա: Եւ Ա. Հիւկօ ալ և Գանի  
մը ժայռեր չեն կրնար արգիլիւ, կըսէ  
զետ մը իր ընթացքէն. դէպքերը  
անհրաժեշտ կպատահին եւ կանց-  
նին մարդկային գժուարութիւննե-  
րուն մէջէն ա:

Հաւատացէք ինձ եթէ միահա-

մուռ աշխատինք, թողունք երկ-  
պառակութիւնները եւ կուսակցու-  
թեան ողին պիտի յառաջանանք  
քանի որ ներկայ դարս լուսաւո-  
րութեան եւ յառաջադիմութեան  
բարեկամ եւ ձեռնտու կհանդիսա-  
նայ. . . .

Ազատութեան եւ քաղաքակր-  
թութեան երինագոյն դրօշակները  
Եւրոպիոյ հորիզոնին վրայ ծածան-  
ուած ատեն, մենք ինչու Ասիոյ մէ-  
չպիտի հաստատենք՝ քաղաքակր-  
թութեան եւ լուսաւորութեան  
դրօշը, որ մարդկութեան որրա-  
եղած է. ինչու գեռ եւս անոր-  
աւերակացը վրայ պիտի հեծենք  
որ փրկարար օրը պիտի ըլլայ  
որ նոյն ճոխապանծ դրօշը՝ Օս-  
մանեան Հայրախնամ աէրութեան  
շնորհիւ, եւ նորա առատագութ հո-  
վանաւորութեան ներքեւ ձայն պի-

տի տայ, եթէ յառաջ ընթացէք Հայ-  
կազունք, այն քաջաղանց արեամբ  
ներկուած դաշտերը ողջունել եւ  
նուիրական սուրբ հողերը համրու-  
րել. Եւ Հայրենեաց բարօրութեան  
եւ յառաջաղիմութեան ոչ խչք եւ  
ոչ կեանք խնայել:

Ահա փրկութեան օրը. զոր Հա-  
յստան պիտի տեսնէ, արդեօք . . . :

Հայեր, իմ եղբայրներս, կամ  
յանձնառու պիտի ըլլանք միշտ ըն-  
տանի եւ արտաքին թշնամիներու  
մուրճը եւ ապտակը ուտելու ան-  
ըն կենդանիներուն կարգը իջնա-  
լով, կամ պիտի վայելենք մեր այն  
իրաւունքները, զորս ընութենէն  
պէտք ենք ժառանգել ճշմարիտ եւ  
անձնիշխան մարդկութեան դրօշ  
ը կրելու համար:

Չկարծէք որ մարդս մի միայն,  
զդայական կենաց սպասահարկու-

թեան համար ծնած է, չկարծէք  
որ մարդս անշարժ դրութիւն մը  
պահելու դատապարտուած է։ Տերը  
հրամայեց, դործել եւ պահել։ Այս  
դործել ինչ որ արժան եւ վայելու  
է բանական էակի մը, եւ պահել  
ինչ որ Օրէնքը<sup>(1)</sup> եւ Սրբութիւնը կ  
հրամայէ։

Մարդուս կենդանական շարժ-  
մանց հետը, մտաւորական շար-  
ժում եւ յառաջազիմութիւն ունե-  
նալ հարկաւ կպահանջուի։

Մարդուս սկզբունքները մարդ-  
բառին նշանակութեան համաձայն  
պէտք է ըլլայ, ինչ որ ալ խօսի  
ինչ որ ալ գործէ բանականութեան  
կանգունովը պէտք է չափել։

Մանկութիւն Հայոց, Եթէ դու-

(1) Օրէնք + Աստվածադարձիք և Ասէտա-  
ցանական։

անրանական ճակատագրի մը, ան-  
շարժ եւ ապարդիւն դրութեան մը  
սիրահարներն էք. բացարձակ կը սեմ,  
դացէք, մնացէք դեռ ես անկըր-  
թութեան եւ տգիտութեան մէջ.  
դացէք, մնացէք եւ ծառայեցէք ան-  
պարկեշտ վարքերու, խաւարը սի-  
րեցէք, թշնամիցէք մէկզմէկ, ան-  
միարանութիւնը ձեռքէ մի թողոք,  
վերջապէս վարեցէք այն կրաւորա-  
կան կեանքը, զոր անասունն ալ կը  
վարէ իր տիրոջը հաճոյից համեմատ  
արժելով:

Բայց եթէ դուք ճշմարիտ մարդ-  
ութեան պատոյն նախանձախըն-  
դիր էք, եթէ դուք գեղեցիկ նը-  
ղատակի մը ծառայել կուզէք, ինչ-  
ուս ամեն մարդու պարտքն է, մի  
նոռանայք, որ առանց պարտաւո-  
րութեան իրաւունք ըլլայ, եւ զիտ-  
չէք, որ իրաւունքը անառեն պիտի

վայելենք՝ երբ պարտաւորութիւն  
նիս անթերի կատարենք :

Կուղէք յարգուիլ, յարդեցէք ու-  
րիշները . կուղէք ուրիշներէն սփր-  
ուիլ՝ սփրեցէք ուրիշները, կուղէք  
ուրիշներէն բարիք մը եւ կամ ո-  
գուտ մը քաղել, ուրիշներուն բա-  
րիք եւ օգուտ ընելու ջանացէք  
մանաւանդ Զեր ընկերակցացը եւ  
աղդակցւոյն, վերջապէս ինչ ու-  
կուղէք ուրիշները Զեղի ընեն, նոյ-  
նը եւ դուք ուրիշներուն ըրէք, եւ  
ինչ որ դուք չէք ուղեր ուրիշները  
Զեղի ընեն, նոյնը դուք ալ ուրիշ-  
ներուն մի ընէք. այս բնական ո-  
րէնք մ'է, որուն վրայ հիմնուած  
փոխադարձաբար մարդու իրա-  
ւունքը եւ պարաքը:

Բնական դիառութեանց քաջա-  
հմուտը բ նազէտ մը « իրաւունքը  
եւ պարաստորութիւնը երկու ա-

մաւենիներու կնմանին, կըսէ. որք  
ամենեւին պտուղ մը չեն տար, եթէ  
իրարու քով չաճին ու Ռւստի ինչ-  
պէս իրաւունքնիդ նոյնպէս ալ  
պարտքերնիդ ճանաչելու էք, Զեր  
պարտքն է այս հասակնուղ մէջ  
զեղեցիկ կրթութիւն մը ձեռք բե-  
րել. պահել Յիսուսի Քրիստոսի Ա.  
պատուիրանքները. պաշտել եւ  
յարգել մեր Լուսաւորչական ամ-  
բիծ եւ Ա. կրօնը. պատուել ծնողք-  
նիդ եւ Զեր բարերարները. եւ որ  
մեծն է՝ Զեր անձնականէն աւելի՝  
հիմակուընէ սորվիք Ազգին սիրոյն  
համար աշխատիլ, եւ անոր բարօ-  
րութեանը եւ յառաջադիմութեանը  
ոյժերնիդ օգտածին չափ օգնել  
հշմարիտ վեհանձնութիւնը եւ առ-  
ական բարքը կուսուցանէ. թէ  
նարդս փառաւոր աշխատութեան  
մէջ գտնուելու է. ի պարծանս իր

անձին, ընդհանուր մարդկութեան  
եւ իր Ազգին . . .

Աշխատութեանց ամենէն փա-  
ռաւորը, ամենէն ընտիրը եւ զ-  
վելին Աղդային բարօրութեան հա-  
մար աշխատիլն է:

Ամերիկայի երեւելի բանագէտ  
ներէն մին Բենխամին Ֆրանզլին  
«Ամենքս ալ ազգութեան նաւու-  
մէջ՝ կըսէ. կամ նաւուրդ ենք կա-  
նաւաստի, ուլ որ նաւուն սպահպա-  
նութեանը աշխատողներուն գոր-  
ծակից չլինիր՝ ծովը ձգելու ար-  
ժանի է»:

Մի խոժոռիք ինձ դէմ Մանկա-  
վասն զի ես զձեզ աւելի փառա-  
սկզբան մը՝ փառաւոր աշխատու-  
թեան մը ծառայելու համար ա-  
ռօր ծայնս կրարձրացնեմ եւ ձ-  
յորդոր կկարդամ: Աշխատեցէ՛  
վասն զի ժամանակնիդ է. ժամա-

նակէն աւելի սուղ բան չկայ. ճանաչեցէք ձեր պարտքը եւ բարի ընթացք մը ունեցէք ձեր ամեն մեկ շարժման մէջ:

Բացէք աչուըներնիդ, եւ երբէք մի մօտենաք այն տեսակ մարդոց՝ որք զձեզ կարգիլեն ազգասիրական պարտաւորութենէ. եւ իրր կիզող հուր կտոչորեն զձեզ, եթէ միանգամ իրենց ճիրաններուն մէջ իյնաք:

Թող տուէք մեռեալներուն՝ իրենց մեռելները թաղել. . . .

Հապա՝ դարձուցէք աչքերնիդ ամեն կողմ, եւ փնտեցէք ձեզի կենակից այնպիսի մարդիկներ, որոնք ձեզի օժանդակ լինին ամեն ազգասիրական գործերու մէջ, այնպիսի մարդիկներ կըսեմ՝ որոնք չը զոհեն զձեզ եւ ազգերնին իրենց փառասիրութեանը. . . .

Նայեցէք՝ որ փառքը, պատիւն  
եւ հարստութիւնը չշացընեն ձեզ  
աչքերը. դուք փառաց արհամար  
հող պէտք է ըլլաք. եւ փառք  
ինքնին զձեղ կուզայ կղտնայ:

Ժամանակաւ եւ գրեթէ դեռ հիմա  
շատ տիտղոսներու, փառաց եւ  
պատույ հետամուտ անձինք ու  
նեցաւ Աղջը. որ բոլորն ալ գրեթէ  
Աղջին բարիք մը չդործելէն ետքը  
մեծամեծ վեասներ ալ հասուցին:

Դուք փափաքեցէք, դուք աշխատեցէք ազնիւ կրթութիւն մը  
ձեռք բերել, եւ գիտութեան, լուսաւորութեան արահետին մէջ յա-  
ռաջադիմել վոխանակ փառքի ե-  
տեւէ վազելու :

Մարդիկ եթէ հասկնային, կը ս-  
ժիւլ-Սիմոն, գիտութեան՝ թէ մե-  
ծութիւնը, թէ հարկաւորութիւնը  
եւ թէ անոր հիացուցիչ յատկու-

թիւնները, փոխանակ մորոսութեանց մէջ շաղուելու, փոխանակ տիտղոսի կամ պաշտօնի մը ետեւէն վաղելու, փոխանակ առօրեայ շահերու համար իրարու հետարիւնահեղ կոիւներ ընելու, իրենց բոլոր զօրութեամբը ու բոլոր մտաւորական կարողութեամբը կմիաբանէին. Եւ մոլորութիւնները ցըրուելու, նոր դաղանիք մը շահելու եւ իրերը ու իսկութիւնները աւելի խորապէս դիտելու եւ քննելու կաշխատէին ։

Օ՞ն որեմն սիրուն Մանկափայոց, եւ իմ եղբայրներս. քանի որ կճանաչէք գիտութեան յարզը եւ ընծութիւնը, քանի որ գիտէք գիտութեան հարկաւորութիւնը եւ ըրթութեան ալ Զեր հոգւոյն եւ հարմանոյն վրայ ընելիք մեծ ազգութիւնը, աշխատեցէք ձեռք

ձդել զանոնք. ջանացէք ձեր իմացականութեան թանձր վարագոյրը պատառել, բացէք աչքերնիդ, աչք բանալու ժամանակը հիմա է. մանկութիւնը կանցնի կերթայ եւ Զերապաղայն կմեռնի՝ եթէ հիմակուընէ Զեր ապագային պէտք եղած նախապատրաստութիւնները չհողաք: Զեր առաջին եւ նուիրական պարտաւորութիւնն է կրթուիլ եւ մտքերնիդ մշակել. դաղարարներ միացնել եւ անձամբ մէկղմէկու հետ միանալ եւ մէկղմէկ սիրել:

«Սիրեցէք զմիմեանս» Աւետարանական եւ 19 դարէ հետէ սնդադար կրկնուա աշխարհածանօթ ճշմարտութիւն մ'է այս, այլ բարէ՛ շատ անդամ մոռցուած կերեւի այս մեծ ճշմարտութիւնը, զոր աշխարհիս Փրկիչը մարդուս աւանդեց, «Աչքեւ շնչուանս»: Կատարենք այս

պարտքը իր ամենակատարեալ առանց համեմատ վարուելով,

Սիրենը՝ Հայեր մէկզմէկ, սիրենք մանկտիք մէկզմէկ. համբուրենք զիրար, եւ չթողունք որ բնութիւնը իր անթիւ դառերովը յանդիմանէ զմեղ. . . .

Ամեն կենդանի իր ցեղը կսիրէ, մարդս իր ցեղը չսիրէ մի. ամեն կենդանի իր սեփական տեղը կը սիրէ եւ անկից չուղեր զատուիլ. մարդս իր հայրենիքը չսիրէ մի. վերջապէս ամեն կենդանի իր բարերարը եւ տէրը կճանչնայ. մարդս միայն ապերախտ գտնուի.

Աստուած, Կրօնք, Աղդ, Հայրենիք, Խիղճ, Ազատութիւն, Արդարութիւն:

Սիրենք եւ պաշտենք ասոնք,  
Հսելու ականջ ունեցողը թող  
լսէ. . . .



Ա.

ՆՈՒԱԴ

ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ

Քանի քաղցր ես վեհղ Հայաստան,  
Պանծալիու իմ հայրենիք.

Քեզ անձկայրեաց ըղձամ ես յաբ,  
Սիրովդ ճմլեալ անուշիկ.

Այս սէր անոյշ, որ ի վազուց  
Ի խոր սրտիս կայր թաղուն,  
Ո՞հ, ի ժամուս բարեմատոյց  
Շողայ յաւէտ արծարծուն.

Բայց ով Մուսայդ դու ողբերգու  
Եթէ սիրես զՀայաստան  
Հար զքնարդ օ՞ն լու ի լու ,  
Ողբալ Ազգն իմ Արամեան ,  
Արդ՝ մւր իցեն վեհ թագաւորք  
Անպարտելի դիւցազունք .  
Ո՞ւր եւ քաղաքք մեր փառաւորք,  
Ո՞ւր՝ նհ , Հայոցս փառք եւ շուք .  
Արիք մանկունք Յարեթածին ,  
Առ ձեզ կարդամ հրաւէր ,  
Սիրտք ձեր ի գութ , օ՞ն շարժեսցին ,  
Եւ տարփալին յանման սէր :  
Զարթիր եւ դու Մայր Հայաստան ,  
Ողբոցս Զայլից լուր կական .  
Տարաշխարհիկ քո զաւակունք  
կան աղեկէղ դառն ի սուգ :  
Առից ի նուագ յանկալիդ իմ ,  
Ո՞վ դու երկիր Հայրենի .  
Սիրտ իմ փղձկի , սիրովդ ճմլիմ ,  
Հանուրց Հայոց ըաղձալի :

Հարցեն մատունք իմ ապագօր

Զքոյդ տաւիղ տրտմալար .

Լըճակ լուսոյս լցցի յարտօսր

Զքեղ ողբալ անդադար :

Նա՝ գոչեսցեն լերանցդ փապարք

Դղրդեսցին ձորք եւ անտառք .

Հառաջանաց իմ զուգակից

Ցաւոցս լիցին ողբակից :

Ո՞չ մոռացայց զքեղ բնաւ ,

Եղեմավայր իմ երկիր .

Թէ եւ լցեալ չարեօք անբաւ

Կամ ի գրկացդ տարագիր .

Տարայք զիս հողմք , զի յապաղէք .

Անդ՝ ուր հողն է արդաւանդ .

Հանգչել մարմնոյս վաստակաբեկ .

ՃԱրագածին Սարաւանդ :

Ուր դալարիք կանանչագեղ ,

Գործեն սիրուն մարդարօտ .

Հոյլ հոյլ ծաղկունք շուշանագեղ

Փթթին , բուրին քաղցրահոտ :

Անդ բառաչումն, ախորժ մայունք  
Լսին կովուց ոչխարաց,  
Եւ քաղցրալուր հովիւն սրինգ  
Աղդէ առիթ բերկրանաց :

Մերթ ոստոստեն, խաղան, կայտոեն,  
Մատաղ գառինք զեղմնաւոր.  
Եւ մերթ գիմեն առ մայրս իւրեանց,  
Առնուլ մնունդ կարեւոր :

Գետք քաջ առաջք կարի շատ են,  
Առիթք արդեանց բազմաշահ,  
Որք բարեբեր, յուռթի առնեն  
Զբնագաւառն յԱղինայ :

Եւ ոչ այնպէս գետըն նեղոս,  
Տածէ զդաշտ Մեմիխոեան .  
Որպէս Եփրատ առատահոս  
Ոռողանէ զՀայաստան :

Ո՞հ, Հայաստան փարելիդ իմ  
Հայրենիք իմ փառաւոր .  
Ի սէր ի գութ բոցակիզիմ  
Ցիշատակաւդ դարաւոր :

Ո՞վ, քանի դառն, քանի տխուր  
Դժբաղդ Հայոց է վիճակ.  
Եքեզ երբեմն էր զօրաւոր  
Քաջ հսկայից մեծ բանակ.

Արդ իբր զբնաւս իցէ ողել,  
Երկրի իմոյ վեհ պարձանս.  
Կամ զկորուստ մեր ողբերգել  
Հեզ նժղեհիս ի սփոփանս :

Այլ աստ առցեն վայր մի դադար  
Յանք իմ երկտող վանաքի  
Զի ինձ լոել թուի յարմար  
Քան թէ յուզել վիշտ սրտիս :

1864 Մայիս 22  
Ե. Ա. Երուսաղէմ:



Բ.

## ԱՌԱԽՕՏ

«ԵՐԿԻՆՔ պատմեն զփառ» Ասուծոյ»

Լոյս պայծառ անազօտ ,

Ծագէ նոր առաւօտ .

Լոյս արփին կաչ ի վառ ,

Կապուտակն ի կամար ,

Հա ԵՐԿԻՆՔ Եւ ԵՐԿԻՐ ,

Յօլանան համասփիռ .

Եւ պատմեն զԱրարչէն ,

Զորս ստեղծ յոչնչէն ,

Եւ թռչնոց դայլայլիկ ,

Հնչեն յոյժ անուշիկ .

Ազաւնիկ վու ի վու .

Եւ տատրակք սիրարկու .

Յոստ ի յոստ ճախրելով ,

ԶԱրարչէն պատմելով .


Ըստ Դաւթեան ներբողի ,

Զօնեն վիառս Արարչի :

Գ.

Ի Ա. ՎԱՀԱՆ

Վեհ Վահան քաջ արի ,  
Փայլ ի փայլ գեղանի .  
Արիւն սուրբ ի յուլան ,  
Վարդագեղ ծածանի .  
  
Սուր , նիզակ Վահանայ ,  
Վատ Պարսից սոսկում տայ ,  
Յայն վսեմ քոռ ճակատ ,  
Ետ զանձն իւր առ ի մահ .  
  
Պատուեցաւ ի վերնոց ,  
Տօնեցաւ յերկնանոց ,  
Հաւատովք ջերմեռանդ ,  
Եցոյց սէր Ազգայնոց :



Դ.  
ԵՐԳ  
ՊԱՆԴԻՑԻՆ

Դու առաւօտ  
Յերկնիցն կամար,  
Ծագես արփւոյն  
Լոյսն ի վառ :  
  
Եւ աստեղացն  
Պար գեղեցիկ .  
Ծածկես քողովդ  
Սեւաւորիկ :  
  
Բայց դուք թռչունք  
Չէք արթննար .  
Իմ ողբերուս  
Ալ վերջ մը տալ :  
  
Կնչու ձեր ձայն  
Եւ դայլայիկ ,  
Ձեն միանար  
Չոյզ իմ քնարիկ :

Դառն զրկում  
Է այդ թռչնիկք .  
Ինձ պանդիստիս  
Որ կամ միայնիկ :

Օ՞՞ն իմ թռչնիկք  
Օ՞՞ն արթնցիք .  
Թռղ ձեր ձայներ  
Հնչեն քաղցրիկ :

Գոնէ վայրիկ  
Մի սփոփի ,  
Յաւ ու վշտերս  
Անհետ լինի .

Ես չայրենեաց  
Սիրով ճմլիմ ,  
Թափեմ արցունք  
Ո՞հ , դառնագին :

Ահա կը լոէ  
Չայնս վըհատած ,  
Բաւ չեղաւ դեռ  
Ովք իմ Աստուած :

Օտար երկիր  
Մինչ երբ շրջիմ,  
Հայրենիքէս  
Հեռու լինիմ.

Դառն արտասուօք  
Ինչու թանամ,  
Ինչու միշտ լամ  
Ես անդադար :


Ինչու չերթամ  
Իմ հայրենիք,  
Որ անդ հանդչի  
Իմ խեղճ սրտիկս :

Իմ Հայրենեաց  
Զեփիւռ անոյչ,  
Ինձ պարզեւէ  
Կեանք եւ ոյժ :

Անդ չիք լալուն  
Անդ չիք ողբում,  
Մինչ վշտահարն  
Է սփոփում :

Տուր իմ Աստուած  
Տուր ինձ կոխել,  
Կրկին անգամ  
Հայրենեաց շեմ:

1865 Յունիսը 12  
Ի Ս. Երուանդէմ,



Ե.

## ՄԱՐԴ ԵՒ ՏԵՇԵՒ

### ՄԱՐԴ

Ի յոստոց դու կորզեալ  
Հէք տերեւ հողմումար  
Է՞ր այգալէս դու տկար  
Փոյթ անկար ի խոնարհ :

Դեռ գարնան գեղեցիկ ,  
Լայնէիր ըզքո դիրք .  
Ուր ընդ քո հովանաւ ,  
Մարդն հանգչէր դայրսակաւ .

Ասա յ՞ դու շտապաւ ,  
Գնաս արդ կենազրաւ .  
Այսպէս յիմ չորացար ,  
Զեռս հողմոց դու անկար :

ՏԵՇԵՒ

Փոթորիկք մահաշունչք ,  
Վաղ հարին զիմ նեցուկ .  
Կորեաւ ոստք եւ ուղէշք ,  
Թռայ աստ լեռնամէջու :

Ահա տես հաստ կաղնիք,

Տապալին ի վճիկ.

Ի հողմոց հիւսիսոյ,

Խլին փոյթ յարմատոյ,

Հողմոնց անդ ի շունջ,

Ես երթամ անտրառունջ.

Անվեհեր անդ երթամ,

Ուր գնան ամենայն.

Իսկ եւ դու ապիկար,

Մարդ անզօր եւ տկար.

Դու եւ անդ իսկ դայցես,

Մահուն շունջ ուր ի դէզ.

Գլորել անդ թոփել

Ի շիրմին խօր անել

Եւ դարձիս ընդ իս հող

Լինել կաւ ոսնակող.



Զ.

ՅԱՅՄԻԿ

Գեղեցիկ ես Յասմիկ,  
Քո բուրումդ անուշիկ .  
Զիւնաթոյր միշտ զուարթ ,  
Բարձրանաս բարդ ի բարդ .

Ով Յասմիկ Բիւրակնեան ,  
Էքո ծնողդ Հայաստան .  
Յաղինեան իմ երկիր ,  
Ուր կայ Հարցս Սուրբ Դարիր :

Ընդ իս դու գաղթեցեր  
Յայս երկիր փշաբեր .  
Գիտես աստ , զի չիք մաս ,  
Ուր չիցէ ապառաժ .

Եկ տարայց ես ըղքեզ ,  
Յայն սուրբ վայր լուսատես .  
Յաղինեան իմ երկիր ,  
Ուր կայ Հարցս Սուրբ Դարիր

Եկ Յասմիկ վշտագոյն ,  
Հայրենեաց ի սիրոյն .  
Եկ տարայց Հայաստան ,  
Ի հողն այն արգաւանդ :

Պատեսցիս ի Շիրիմ ,  
Սրբոց Հարցս սերափիլմ ,  
Եւ ընդ քերց բիւր ծաղկանց  
Կեցցես միշտ զերապանձ :

1865 Փետրվար 25  
ի Ա. Երուսաղէմ :



# Ե.

Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր...»:

Են մի խոտոց դալարաց,  
Ռպէս աւուրք մեր կենաց,  
Ենջեալ հողմոց տան կոխան,  
Ըքեալ ի վայր չորանան:

Ո՞վ սիրուն դալարիք  
Եւ սաղարթք անուշիկ.  
Յիմ այդպէս դուք անկար.  
Կայք հողմոցն ի տապար,  
Փոյթ հարայք ի յերկիր,  
Ի սեւ հող վշտակիր:

Ո՞հ, օր կենաց մեր այսպէս,  
Երթայ մահուն ասպարէղ.  
Զերթ հողմանար շուշանիկ.  
Գլեալ հոսին վաղանցիկ:

Հապա մարդն հողանայ,  
Մարգարէին ըստ Դաւթայ,  
Երթայ դոզն յայն վսեմ,  
Յողիմպեան լուսաճեմ.  
Ուր դասք սուրբ ընտրելոց,  
Կան հանգիստ ըստ գործոց:

Է.

ԵՐԳ

## ՀԱՅԹԻՆԻ

Հայրենիքս Հայաստան դարձեր է աւերակ,  
Ոտնուկոխ է եղեր քաջերու դերեզման.  
Վարդանայ Վահանայ Սուրբ ոսկերքն  
անապակ,

Լուծեալ հող և փոշի կան թափառցիք  
և ցան,

Բա՛ւ, մեր մայրիկ Հայաստան  
Եղեր ոտից դու կոխան,  
Մինչեւ երբ քո որդիներ,  
Երջին օտար երկիրներ:

Իմ եզրարք Հայրենի փախառեայ յաշխարչ  
տար,

Ցաւագին լան կոծեն դառն յաղետս և ի  
վիշտս.

Հին դարուց փառաց Հարց յուշ ածեալ  
անդադար,

Աստեղաց դառնալով կհեծեն այսպէս  
միշտ

Դու զմեզ մայրիկ Հայաստան,  
Թեւ օքդ ընկալ մայրական.

Մի՛ մի՛ թողուր ա՛ւ բզմեզ,  
Այսպէս պանդուխտ ողեկէզ,

Դեռ թուղ բաղդն այս դժիկմ որոտայ  
մեր գլխուն  
«Թէ որդիք Հայկազունք կացջիք միշտ  
տարագիր » .  
Յոյս ի սիրտ մեք վստահ ի բազուկն Բարձ-  
րելցին ,  
Առ քեզ աչք մեր գառնան Հայրենի սուրբ  
երկիր :

Ողջ լեռ ո՞վ սուրբ Հայրենիք ,  
Այսուհետեւ մի՛ սպար լուիկ .  
Քո փրկանքն է մեր կեանք ,  
Մեր կեանք կուտամք քեզ փրկանք ,

1867 Նոյեմբեր 46





Թ.

ՊՐԵԲ

## Ի ՄԵՒ ՀՈՂԵՐՆ

ՀԱՅՐԵՆԻ ԴԱՇՏԻՆ ՍԵԲԱՍՏԻՈՑ

Սեբաստիոյ արխուր դաշտեր,  
Որտիս աղդեն հաղար ցաւեր.  
Առը, հուր, երկաթ կը շողայր անդ,  
Մանկտին անմեղ վարէր ի սպանդ:  
  
Այ սեւ հողեր, սեւ հողեր,  
Վայ սեւ օրեր, սեւ օրեր:

Եք սպառում դահիճք դժնեոյ,  
Առմբ մանկտւոյն քարշէր ի մահ.  
Անկդամուրի եր սպառնալիք,  
Խռնալ մանկանց քաղցր արեւիկ.

Այս սեւ հողեր, սեւ հողեր,  
Վայ սեւ օրեր, սեւ օրեր:

Մանկտին յառաջ փոկուն անդ զնայր,  
Մահ ընդ պահ զաշս յառեալ հոյր, մայր.  
Աւագին լսյր կոծէր յաղերս....  
Մի՛ տայր մօյրիկ, մի՛ տայր զիս պյլս:

Այս սեւ օրեր, սեւ օրեր,  
Վայ սեւ հողեր, սեւ հողեր:

Մանկտւոյն ճիչ գոռում գոչում,  
Յաշխարչ տիրէր ահ և սոսկում.  
Վատակք արեանց դընայր հոսէր,  
Այն սեւ հողերն կը ոռոգէր:

Այս սեւ հողեր, սեւ հողեր.  
Վայ սեւ օրեր, սեւ օրեր:

Վայ Հայրենիք. վայ մանկտիք.  
Որ սուր մաշեաց ձեր արեւիկ.  
Աղբան հարք, մարք, ողբան և դաշտք,  
Ձեր անմեղիկ կեանք անուշակ:

Այս սեւ հողեր, սեւ հողեր.  
Վայ սեւ օրեր, սեւ օրեր:

Վա՞խ անմեղիկ, վա՞խ իմ թռչնակք,  
Այ դեռ լսին Ձեր աղաղակ...  
Յերկըէ յերկինս թռեացք անդէն,  
Ի դէմս պողծառ և լուսագէմ:

Այս սեւ հողեր, սեւ հողեր,  
Վայ սեւ օրեր, սեւ օրեր:

1866 Մայիս 12  
Ի Ս. Երամաղեմ.















Հ 013  
ՀՀ Ազգային գրադարան



HL 6656527

